



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

4338

Penr

gypolipyaerecta

491.99-8

U-98

1878

126

2011

491-99-22

U-98

Առը

ԼՆԹԵՐՑԱՐԱՆ

ՀԱՅԵՐՀՆԻ ԴՊՐՈՒԹԵԱՆ

ՀԱՅ ՄԱՆԿԱՆՑ

ՏԵՍՔԱԿ

Բ.

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՐԴՅՈՒ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ե. Մ. ՏՆՏԵՍՆԵԱՆ

ԱՇԽԱՏ ԳՎԱՐՈՒ ԷՍՏԱ ԷՓԵՆՏԻ ԽԱՆ

— 1875 —

ՊԱՀ

~~498~~  
~~201~~ UP

498 U-98

201-UP

၆၈

## ԵՆԹԵՐՑԱՐԱԾ

## ՀԱՅԵՐԵՆԻ ԴՊՐՈՒԹԵԱՆ

428 ՀԱՅ ՄԱՆԿԱՆՑ

203-UC

ՏԵՍՐԱԿ

6.

Բ · ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ,

Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ Կ. ՊՈԼՊՈՅ

## ՏԵՐՍԵՎԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՒ

Կ . ՊՈՂԻՄ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ե. Մ. ՏՆՏԵՍԵԱՆ

ՊԱՏճԵ ԳԱՐՈՒ, ԽՍԱՏ ԵԳԵՆՏԻ ԽԱԴ

113343-42

ՅԱՌԱՋԱԿԱՆ

Աստիճան առ աստիճան չափելով  
մանկաւոյն մտաց կարողութիւն, ջանա-  
ցինք բատ այնմ յօրինել սոյն ընթեր-  
ցարան :

Ոչ աւելի բարձր և ոչ այնքան  
ցած առարկաներ են ընթերցարանիս  
պարունակութիւնք :

Խիստ պարզ և անպաճոյն են ոճն  
ու բառեր : Իսկ լեզուին այնպիսի եղա-  
նակ մի տվինք, որու կը յուսանք թէ  
դաւառական և թէ դադթական Հայ  
մանկուոյն առ հասարակ դիւրիմաց  
լինի :

Մեր համոզումն ու փափաքն այն  
է, որ մանկութին սոսկ տառ, բառ, և  
բան հնչելով հեգելով չանցնի, այլ և  
հասկնայ ինչ որ կը կարդայ . և եթէ  
հսկնալով ընթեռնու՝ չի ծանձրանար,  
մանաւանդ թէ մեծ սէր կ'ունենայ : Եւ  
այ դէս լեզուին և աչաց հետ, միտքն  
ևս վարժուի :

թէպէտ կան բաւական նորանոր  
ընթերցաններ յօրինուած մեր ազգի  
մէջ, մերն ևսոչ իբրեւ կատարեալ քան  
զիւմներն, այլ իբրեւ փոքրիկ աշխա-  
տասիրութիւն 'ի շարս այնոցիկ կը նուի-  
րեմք ազգիս :

Հայաստանի մէջ առ հասարակ,  
նաեւ ուրիշ տեղեր եւս տեսած ենք,  
որ դպրոցի աշակերտաց Սաղմոս, Ժա-  
մագիրք, կտակարան, Նարեկ, Շարա-  
կան կարդալ կուտան իբրեւ հասարակ  
ընթերցանութեան վարժութիւն :

Բայց այս սովորութիւն այն ժա-  
մանակն էր, երբ աշխարհաբառ կամ  
ընտանի խօսակցութեանց գիրք չէին  
սկսած մեր մէջ. և այս էր պատճառ,  
որ տղայն արտասանելով չհասկցած բա-  
ռեր, կարդալով չհասկցած բաներ, քա-  
նի՛ քանի՛ տարի մանկութեան այն ոս-  
կի ժամեր կ'անցանէր տաղտկութեամբ  
և 'ի զուր, սիրտ և գլուխ կը հալեցնէր  
առանց բան մի ուսանելու, և կը զըզ-  
ուէր կարծես գիրք ձեռքն առնելու :

Այս՝ ինչպէս առաջին տետրի քե-  
րականի մասին գրած ենք, որքա՞ն ա-  
խորժ և ցանկալի է տղային հաց, ջուր,  
կաթ, ծաղիկ, հայր, մայր, քոյր, եղ-  
բայր, և այլն բառեր, այնքան սիրելի  
և հեշտալի է նոցա անուն կրկնել, հե-  
գել, կարդալ, մինչև հետզետէ իր գա-  
զափարներ ընդարձակուին և աստիճա-  
նաբար ընդարձակ առարկաներ ընթեռ-  
նուլ սիրէ և կարող լինի հասկնալ:

Այսու մեծ յառաջադիմութիւն  
կ'ունենայ քիչ աւուրց մէջ, միանգամայն  
այլ և այլ ուսմանց եւս ծանօթութիւն  
ուենենալով :

Բայց այս ամեն ոչ ինչ են, եթէ  
ուսուցիչն ինքն չունենայ սէր: Ուսուց-  
չի սէր, առաջին և միակ միջոցն է ա-  
շակերտի յօժարութիւն գրաւելու առ  
ուսումն: և ուսումն իբրեւ ախորժելի  
ճաշակ մատակարարել յաշակերտին բե-  
րան: Ասով կը բեղմաւորի աշակեր-  
տին ջանք և ասով կը պատկուի վարժա-  
պետին գաստիարակութեան նպատակն :

Ե՛կ, բե՛ր մանուկ զունկըն քո յիս,  
Լո՛ւր և անսա՛ իմում բանիս.  
Սիրեա՛ զուսումն որով պատուիս,  
Ի յերկնայնոցն և 'ի յերկըիս :

( Շնորհակալներ )



## Ա.Ղ ՕԹ.Ք

Հայր մեր որ յերկինս ես , սուրբ  
Եղիշի անուն քո : Եկեսցէ ար-  
քայութիւն քո . Եղիշին կամք քո  
որպէս յերկինս և յերկրի : Զհաց  
մեր հանապազրդ տռւր մեղ այ-  
սօր : Եւ թող մեղ զպարտիս մեր  
որպէս և մեք թողումք մերոց  
պարտապանաց : Եւ մի տանիր ըզ  
մեղ ՚ի փորձութիւն . այլ փրկեա  
զմեղ ՚ի չարէ : Զի քո է արքայու-  
թիւն և զօրութիւն և փառք  
յաւիտեանս , ամէն :

---

ԲԱՐՈՅԵՎԱԿԵՆ ՅՈՐԴՈՒՑԱԿ

ԴԱՅ 1

Աստուած բարի է , բարի  
աղաքներ կը սիրէ :

Աստուած սուրբ է , սուրբ  
տղաքներ կը սիրէ :

Աստուած արդար է , արդար  
տղաքներ կը սիրէ :

Աստուած ողորմած է , ողոր-  
մածները կը սիրէ :

Աստուած մարդասէր է , Աստ-  
ուածասէր տղաքներ կը սիրէ :

Աստուած հեղ է , հեղ տը-  
ղաքներ կը սիրէ :

Աստուած օրհնեալ է , բոլոր  
տղաքները կօրհնէ :

## ԴԱՍ 2

Աստուած զմեզ ստեղծեր է ,  
որ զինքն պաշտեմք և օրհնեմք :

Աստուած մեր բարերար տէրն  
է . պէտք է նորա մեծ երախտիք  
ճանչնամք և երկիրպագանեմք :

Աստուած ամեն բանի արա-

րիչն է . ինքն ամեն տեղն է , իւր  
աթոռն երկինքն է :

## ԴԱՍ 3

Աստուած կը պատուիրէ , որ  
զինքն բոլոր սրտովդ սիրես :

Աստուած կը պատուիրէ , որ  
քո ծնողք հայրդ մայրդ սիրես և  
պատուես , որ քեզ խնամեր են :

Աստուած կը պատուիրէ , որ  
եղքայրդ , քոյրդ , և ընկերներդ  
քեզ պէս սիրես :

Աստուած կը պատուիրէ , որ  
ինչքեզ համար կուզես , ընկե-  
րիդ և ամէնուն համար եւս  
նցյն ուզես :

## ԴԱՍ 4

Աստուած կը պատուիրէ , որ  
աղքատ ընկերներդ հոգաս :

Եմէ անօմի ու ծարաւ է ,  
հաց և ջուր տաս :

Եթէ ինկածէ , ձեռքէն բըռ  
նես վեր հանես :

Եթէ բան կը խնդրէ , չը խը-  
նայես , տաս :

Եթէ մերկէ , հալաւ հագ-  
ցունես :

Եթէ օտար պանդուխտ է ,  
ձեր տուն հիւր տանիա :

ԴԱՍ 5

Աստուած կը պատուիրէ , որ  
սուտ չը խօսիս , և երդումըն  
չանես :

Աստուած լեզու տուերէ քեզ  
որ միշտ զինքն օրհնես , ընկե-  
րիդ աղէկ ասես . և ինչ որ կը  
խօսիս՝ ճշմարիտ խօսիս :

Շնորհակալ եղիր յԱստուածոյ ,  
ինչ որ տուերէ քեզ , ուրիշի ու-  
նեցածին մի ցանկար :

Աստուած հրամայերէ , որ

ամէն մարդ աշխատի , իւր ճակ-  
տի քըրտինքով հաց և ուտե-  
լիք ճարէ վայելէ :

ԴԱՍ 6

Աստուած իւր շնորհքներ  
հաւասար կը բաշխէ :

Ամէն մարդու բաժին իւր ար-  
ժանաւորութեան չափովըն է  
տուեր :

Աստուած կը պատուիրէ , որ  
ունեցածէդ ընկերիդ բաժին  
հանես :

Եթէ գիտուն ես , տդէտ ըն-  
կերըդ ուսուցանես :

Եթէ հարուստ ես , աղքատ  
ընկերըդ ուրախացընես :

Աստուած ինչ որ քեզ կուտայ ,  
կուզէ որ իւր բաժին՝ տաս չու-  
նեցողին :

## ԴԱՍ 7

Աստուած կը պատուիրէ , որ  
ամէն օր աղօթք անես :

Աղօթքի զօրութիւն շատ մեծէ .  
առւրբ սրտիւ պէտք է աղօթես :

Աշխարհքիս փորձանեքներ  
շատ են , աղօթք արա , որ ա-  
զատ մընաս :

Այնքաներ միայն խնդրէ յԱս-  
տուծոյ , որ իրեն հաջոյ են , և  
կուտայ :

Աշխարհիս փուչ բաներ մի  
խնդրէր , որ չխտար :

Խմաստութիւն խնդրէ . ըս-  
նորհք խնդրէ . արքայութիւն  
խնդրէ :

Ասոնցմէ աւելի բան չկայ  
մարդուս համար :

## ԴԱՍ 8

Ամէն կիրակի և տօնի օրեր  
սուրբ Եկեղեցին գնա :

Սուրբ պատարագի տուածն ա-  
ղօթէ , նորա շնորհք վայելէ :

Ամէն իրիկուն Հաւատով  
ասա . Աստուծոյ պահպանու-  
թիւն խնդրէ , և այնպէս քնիր:

Առաւօտ արեւ չը ծագած  
շուտ վեր կաց :

Աղօթք արա և գոհացիր յԱս-  
տուծոյ , որ գքեզ կը պահէ գի-  
շերուան փորձանեքներէն :

## ԴԱՍ 9

Զանք արա , որ տղայ հասա-  
կիդ մէջ Աստուածպաշտու-  
թեամբ կրթուիս :

Ծնողացդ խրատներուն մտիկ  
արա :

Վարժապետին բարի պատ-  
ուէրները կատարէ :

Ովաղայ, զարդ մի սիրերոր  
կը հնանայ :

Իմաստութիւն սիրէ, որ յա-  
փառեան կը մընայ :

Ինչպէս պէտք է հաց և հան-  
գերձ մարմնոյ համար :

Ուսումըն և կրթութիւն ա-  
ւելի պէտք և շահառէտ են  
հոգւոյն համար :

ԴԱՍ 10

Հոգին առաւել է քան զմար-  
մին, կասէ Քրիստոս Աստուած :

Մարմին ոչ ինչ է, կը մեռնի,  
հող կը դառնայ. բայց հոգին  
անմահ կը մընայ :

Ուսումըն հոգւոյ զարդն է.  
ով որ չունի զայն, իւր հոգին  
մերկ է :

Վարժատունէն մի ձանձրա-  
նար, այնչափ գնա դարձիր,

մինչև իմաստութիւն ուսնիս :

Դասերդ քաջ սերտէ. ընկե-  
րիդ յառաջադիմութենէն յետ  
մի մընար :

Որ քննութեան ժամանակ  
յաջողակ պատասխան տաս,  
արժանաւոր մրցանակ կառնուս,  
ու մարդիկ կը դովեն դրեգազին ԳՐԱԴԱՐԱՆ

ԴԱՍ 11 7/11-1922  
Հ. Ա. ՊՈՅԱԿԱՆ ԲԻBLIOGRAPHY

Սիրուն տղայ. ունացն զրօ-  
սանքներ մի սիրեր :

Թէ որ քաղցր զբոսանք կու-  
զես, գնա դպրոցի բուրաստա-  
նին մէջ շրջիր :

Ոյն տեղ կը տեսնես բազմա-  
տեսակ ծաղիկներ, վարդ, մա-  
նուշակ, շուշան, քաղէ որբան  
կուզես, փունջ կապէ. գլխոյդ  
դիր :

Գիտե՞ս սոքա ձեր պարտիզե

ծաղկանց պէս չեն, ոչ կը թառամին, ոչ կը չորանան, այլ ըստքանչելի պէս պէս գոյներով մարդոյ միտք կը զարդարեն. անուշ հոտով մարդոյ հոգին կը զմայլեցընեն: Գիտութիւնն է այս:

ԴԱՍ 48 12

**Մ**անկտիներ, ձայն տուեք իշրարու. ժողվուեցէք ուսումնարանի պարտէզ. խաղացէք ծաղկանց հետ, գրելով և կարդալով. այս թող լինի ձեր սիրելի և օգտակար զբօսանիք:

**Մ**անկտիներ, պէտք է դուք պատուաւոր մարդ լինիք, հայրենեաց օգտակար և Աստուծոյ սիրելի լինիք. մանկութեան ժամանակ ուսմունք սորվեցէք:

Կը տեսնէք, գպրոց գնացողներն ինչ բարեվարք և պատ-

ուական անձինք են. իսկ ուսմունք չունեցողներ կոշտ, կրպիտ, խեղճ և անպատիւ են:



ԴԱՍ 13

### ԲԱՐՈՅԵՎԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

ԵՒ

### ԽՐԱՏՆԵՐ

Բարի ծերունի վարժապետ մի կար. որ իւր աշակերտաց միշտ խրատ կուտար բարի օրինակներով:

Սովորութիւն ունէր որ ամեն իրիկուն դաս տալէն վերջը կը հանէր աշակերտներ գեղի գեղեցիկ դաշտեր,

ինքն ևս նոցա հետ կը շրջէն ին կը խօսակցէին:

Աշակերտներ միշտ բան կը  
հարցընէին իրեն, ու ինքն կը  
պատասխանէր :



ԴՍՍ 14

Աշնան երեկոյ մի եր :  
Արև կերթար ՚ի վայր կիջնէր  
երկինքէն . և կարմիր շողեր ձը-  
գերէր երկնից ամպերուն մէջ :

Աշակերտներ հարցուցին ,  
Վարժապետ , ինչու ամէն ի-  
րիկուն արև կը ծածկուի , ու ա-  
ռաւօտ նորէն կը ծագի : Աղէկ

չէ , որ միշտ երկնից երես մընայ ,  
ու միշտ լոյս տայ :

Գիշերն ինչ է այնպէս տը-  
խուր , այնպէս մութ :

Պատասխանեց վարժապետ .  
Զաւակներս , Աստուած իր ըս-  
տեղծած բաներ գիտէ կառա-  
վարել : Թէ որ միշտ արև լինի ,  
ու գիշեր չըլինի , երկիրն իր բոյ-  
սեր՝ ծառն իր պտուղներ՝ չեն  
կարող պահպանել . վասն զիա-  
րեւ կը տաքցունէ , գիշերուան  
հով զեփիւողն է որ կը զովա-  
ցընէ :

ԴՍՍ 15

Չէք տեսներ , մարդիկ ևս ա-  
րեւու տաքութեան առաջ աշ-  
խատելով իրիկուն կը թուլնան՝  
կը պառկին . և թէ գիշերուան  
զով չըլինի , անուշ քուն չեն ու

Նենար, հանգիստ՝ չեն կարող  
գտնել. կեանք չի աճիր:

Դուք ինչո՞ւ համար շարունակ  
չեք կարող կարդալ. երբեմըն  
եւս կուզեք զբօնուլ:

Այսպէս և բոլոր բնութիւն:

Բայց տեսէք, թէ Աստուած  
ինչ հրաման որ արեր արեւուն,  
արեւ կը կատարէ:

Լոյս և տաքութիւն կուտայ  
աշխարհի, ամէն իրիկուն կը  
մտնէ, առաւօտ կը ծագի:

### ԴԱՍ 16

Դուք ևս մէկ մէկ արեւ էք, նա  
յեցէք, ինչպէս հաց ուտել՝ ջուր  
խմել չեք մոռնար, և չեք կարող  
մոռնալ. այնպէս և Աստուածոյ  
աղօթքի ժամանակ՝ աղօթք ա-  
րեք, կարդալու ժամանակ՝ կար-  
դացէք. և ձեր սիրտ սուրբ՝

ձեր խօսք՝ քաղցր. ձեր գործ՝  
բարի անէք. որ արեւուն նման  
լուսաւոր լինիք աշխարհիս վրայ:

Ձեր տան, ձեր ընկերաց օ-  
գուտ տաք, ինչպէս օգտակար  
է արեւ իր լուսով և տաքու-  
թեամբ՝ բոլոր արարածոց:



### ԴԱՍ 17

Աշակերտներ տեսան որ  
ձընձղուկներ երամով էկան ու  
ծըլվըլտալով դնացին թառեցան  
խոտերու մէջ, ծառերու վրայ:  
Վարժապետն ասաց.

Ահա Աստուծոյ արարածներ .  
որ ոչ կը վարեն , ոչ կը ցանեն .  
բայց Աստուած կուտայ նոցա  
կերակուր :

Տուն չեն շիներ , Աստուած նո-  
ցա տեղ է պատրաստեր . պատե-  
րու ձեղք և ծառերու ձիւղեր :

Ցերեկներ կերթան կ'աշխա-  
տին կուտեն , երբ կշտանան՝ ի-  
րիկուն կուգան կը թառին :

Հալաւ շինել չեն դիտեր .

Աստուած նոցագեղեցիկ փե-  
տուր է հագուցեր :

Մարդոց պէս ոչ շտեմարան  
ունին և ոչ կ'ամբարեն :

Աստուած զանոնք կը պահ-  
պանէ :

ԴԱՅ 18

Այն , այն , վարժապետ , ա-  
սաց խելօյն Սմբատ :

Ես կը տեսնեմ որ Աստուած  
մարդիկներ ես այդպէս է ըս-  
տեղծեր . թող երթան աշխա-  
տին վաստկին ապրելու համար .  
բայց ով շնորհակալ է միայն իր  
ապրուստով :

Մարդիկ մէկզմէկ կը խաբեն .  
իրարու վրնաս կուտան :  
· Ճընճղուկներ ինչ սիրով են ի-  
րարու հետ՝ բնաւ նոքա իրարու  
վրայէն փետուր չեն քաշեր խը-  
ւեր : Բայց մարդիկ իրարմէ շատ  
քան կը խլեն :

Կը տեսնեմ մէկ մարդ քանի մը  
տուն ունի գեղեցիկ ու մեծամեծ  
միւս մարդ անտուն է . փողոց  
ներու մէջ կը պառկի . տուն չեն  
տար խեղճ տնանկին :

Մէկ մարդ այնքան հաց , գը-  
րամ , ու հալաւ ունի . միւս մարդ

պատառ մի հացի կարօտ է, իսեղք  
մերկ կը շրջի . հալաւ և հաց չեն  
տար անողորմներ :

## ԴԱՍ 19

**ՄԵԿ** մարդ կը նստի , և քա-  
նի մարդ իրեն ծառայ են :

**ՄԵԿ** մարդ հրաման կանէ ,  
ու քանի քանի մարդ կը մեռնին .  
ու կը մեռցունեն :

Մարդ կայ տուն արտ ունի .  
մարդ կայ , մէկ ածու չունի : Եւ  
ուրիշ շատ բաներ :

Ահա ես կառեմ , որ Աստ-  
ուած մարդիկ դրեր է երկրիս  
վրայ ազատ՝ ինչպէս Ճնճղուկ-  
ներ , որ ուր ուղեն կը պառկեն .  
ուր ուղեն կը շրջին , թէպէտի-  
քենց մէկ մէկ բոյն ունին . բայց  
իրարմէ չեն խլեր :



## ԴԱՍ 20

**ՄԵՂԻՒՆՆԵՐ** բեռ կը կրէին ,  
և մեղուններ տրզուրվ եկան ան-  
ցան : Վարժապետ ցոյց տրվաւ  
աշակերտաց . ու ասաց .

Տեսէք սա հողի մէջ բնակող  
պղտիկ կենդանիք : Ի՞նչպէս  
կաշխատին . ցորենի հատիկ ,  
և ուրիշ սերմեր կը կրեն կամ-  
բարեն ձմեռուան համար : Դուք  
ես օրինակ առէք , քանի որ տը-  
ղայ էք , կարդալու և ուսմունքի  
սերմեր ժողվեցէք ձեր մըտքի

մէջ . որ մեծնաք պէտք է ձեզ .  
այն ժամանակ ձեր ձմեռն է :

ԴԱՍ 21

**ՄԵՂՈՒՆԵՐ** կը տեսնէք , ինչ  
պէս ընկերութեամբ կերթան  
ծաղիկ կը ժողվեն , բերեն , կը  
տանին փեթակ . մեղը և մոմ  
կը շինեն : Ճիշդ նման են ձեզ .  
Զեր փեթակն վարժատուն է ,  
ծաղիկներ՝ ձեր գրքեր : Զեղմէ  
ևս անուշ մեղը կուզէ Աստուած՝  
ձեր բարի վարքն . և վառելու  
մոմ կուզեն մարդիկ , այսինքն  
իմաստութեան լոյս :



ԴԱՍ 22

**ՄԵԿ** քաղցրախօս թոշուն  
կ'երգէր ծառերու մէջ , և ագ-  
ռաւն ու անծեղ կոկուալով կը ր-  
կըչալով եկան անցան :

Ո՛հ , ինչ տգեղ են ագռաւի  
ու անծեղի ձայներ , ասաց Վա-  
հան . ո՛հ և ինչ անուշ կերգէ  
այն քաղցրախօս թոշնիկ :

**ԱՀԱ** այդպէս են շատ խօսող  
և յիմար տղաքներն , ասաց վար-  
ժապետ . ինչպէս ագռաւն ու  
անծեղն , որ բան չը դիտեն , մի-

այն կառ կառ և կըշ կըշ :

Մի լինիք սոցա պէս . այլ այն  
քաղցրախօս թռչունին նմանե-  
ցէք , որ ինքն փոքրիկ է , բայց  
շատ եղանակներ գիտէ , ու ա-  
նուշ անուշ կ'երգէ . ինչպէս  
դուք զայն սիրեցիք , Աստուած  
և ամէն մարդիկ զծեզ կը սիրեն ,  
թէ շնորհալի լինիք :



ԴԱՍ 23

Արտի մէջ կը շրջէին , կարա-

ծէին Սիրամարգ հաւեր , փե-  
տուրներով գոյն զգոյն կը փայ-  
լին . թագուհւոյ պէս կը ճե-  
մէին :

Բայց խիստ տգեղ ու զզուե-  
լի ձայներ կը հանէին : Վան-  
դակ մը կար կախ՝ մշակին տնա-  
կի լուսամուտէն , և գեղձանիկ  
թռչնիկն նորա մէջ կը գեղգե-  
ղէր :

Է՛հ , ասաց Մուշեղ . վարժա-  
պետ , թէ ինչքան զարդարուն  
ու հպարտ է այս սիրամարգ ,  
բայց ո՞րքան գէշ է իւր ձայն :

Իսկ ինչ սիրուն է այս դեղ-  
ձանիկ , որ թէպէտ խիստ փոք-  
րիկ և թէպէտ վանդակի մէջ  
գերի , բայց իւր քաղցր երգե-  
րով մարդու սիրտ կը լնու զուար-  
ճութեամբ :

ինչպէս այս թռչնիկ։ Հագուստով զարդարուիլ պատիւ չեմարդոց, եթէ չունին շնորհք, ինչպէս սիրամարդ։



## ԴԱՍ 25

Հովիւ գառներն առեր դաշտէն կը դառնար գեղ, իւր առջեւ ծրգած էր մեծ մեծ շըներ։ Հարցուց Արամ վարժապետին։

«Այս անմեղ գառնուկներուն հետ ինչու կը շըրջին շըներ, և

## ԴԱՍ 24

Այդպէս մի՛ ցանկաք, ասաց վարժապետ. լինել միայն հարուստ առանց գիտութեան և բարեկրթութեան։ Կը տեսնէ՞ք այն գեղեցիկ հագնողներ, այն ոսկով մարգարտով զարդարեալ անձեր, բայց նոցա շատերուն սիրտ՝ ինչպէս սիրամարդին ձայն՝ գէշ է չարութեամբ։

Իսկ քանի՛ աղքատներ, ծառաներ, մշակներ կան, որք բըռնաւոր մարդոց ձեռքով կապուած են բանտերու և գերութեան մէջ, բայց իրենց հոգին բարի և իրենք շնորհալի են։

Իմաստութիւն նման է դեղձանիկի ձայնին, ուր և լինի իմաստուն մարդ՝ սիրելի է։ Զարդարեցէք ձեր միտք ուսմուգնվ,

ինչու հովիւ փայտ ունի իւր  
ձեռք» :

«Գառներ ճանապարհ կը կո-  
րուսանեն եթէ հովիւ իրենց  
հետ չըլինի . գայլեր կուգան  
կուտեն գառնուկներ, եթէ չը-  
ներ պահապան չը լինին», պա-  
տասխանեց վարժապետ :

Գառնուկներուն կը նմանին  
տղայք, որք իրենց օգուտ չեն  
Ճանչնար երբ ծնողք և վարժա-  
պետն անոնց բան կուսուցանեն:

### ԴԱՍ 26

**ԱՅՈ'**, այո', մարդոց մէջն ևս  
գայլութիւն անողներ կան, որ  
անմեղ տղաքներ մեղաց և վը-  
նասի մէջ կը ձգեն. գայլութիւն  
կանեն երբ մէկզմէկ չարչարեն.  
տկարներ կը ծառայեցընեն ի-  
րենց, և շատ անգամ կըսպա-

նեն. դոքա տղէտ են, ու Աս-  
տուծոյ կամաց հակառակ : ԶԵՆ  
ուսեր. չեն գիտեր թէ . Աստ-  
ուած մարդիկ ստեղծեր է որ ի-  
րարու օգնեն, ոչ թէ չարչա-  
րեն : Եւ մարդիկ հաւասար է  
ստեղծեր Աստուած : Տեսե՞ր էք  
մէկ մարդ, որ ունենայ մէկ աչք,  
միւսն՝ չորս աչք : Կամ մէկն ու-  
նենայ կէ՛ս գլուխ . միւսն երկու  
գլուխ : Մէկն ունենայ հարիւր  
բերան . միւսն բնաւ չունենայ  
բերան : Ո՛չ երբէք :

Ապա ուրեմբն ամէն մարդ  
հաւասար է ստեղծեր Աստ-  
ուած . հաւասար պէտք է ապ-  
րին, իբրեւ թէ բոլոր մէկ անձն  
են :





ԴԱՍ 27

«Ինչու կը փախչեք այդ տեսէն. ինչ կայ»։ Հարցուց վարժապետ։

«Գեշ հոտ կը բուրեք այս փոսէն. ջուր նեխերէ այս տեղ. և գեշ որդեր կեռան մէջ»։ ասաց Տիգրան։

«Այդպէս է, պատասխանեց վարժապետ, գեշ մարդոց աիրտուր սէր և բարութիւն չ'կայ. նախանձու հոտ գարշելի է. յոր-

մէ Աստուած և ամէն մարդ կը փախչին։

Այդպէս նաև եթէ մարդիր բարիքներ ուրիշին չբաշխէ, կը մընայ իւր մէջ և ջուրի պէս կը հոտի։ Այլ ինչպէս առուի ջուրեր, որ կերթան պարտէզ ու արտեր կը ջրեն. ինչպէս աղբիւրներ յորմէ մարդիկ և անասունք կը խմեն ու փառք կուտան Աստուծոյ։ Այնպէս եղիք։

Նայեցէք եթէ կարող էք ուրիշին աղէ կութիւն անել՝ արէք։



կը թուցեր, և կուտ կուտար,  
Այժմ որ ինքն ծերացեր, ձա-  
գեր զինքն կը շալկեն։ Եւ ահա  
այն մէկն ևս իր կտուցով կուտ  
կը տանի հետ՝ որ մայրն ուտէ։

Այնպէս պէտք է լինի ամէն  
զաւակ իւր ծ նողաց։ Յիշելով որ  
մենք տղայ էինք. մեր ծնողք  
ըզ մեզ կերակրեցին, գրկեցին,  
հագուցին, խօսիլ, քալել ու-  
սուցին. պահպանեցին մինչեւ  
մեծցանք։ Երբ նոքա ծերանան  
մենք պէտք է զիրենք պահ-  
պանենք։

ԴԱ 28

Երեք յոպոպ թռչուն մէկը ըս-  
պիտակ ծերացած յոպոպ իրենց  
թեւին վրայ առեր կը թռչէին,  
երբեմըն իմէկն յոդնէր, միւն  
կօդնէր։

Այս ինչ բան է ։ Հարցուց  
Ներսէս. զարմանալով։

Այդ սպիտակ ծեր յոպոպ  
այդ երեք յոպոպի մայրն է. պա-  
տասխանեց վարժապետ. քանի  
որ ձագեր պղտիկ էին, մայր զի-  
րենք իրեն թեւոց վրայ կառնէր





## ԴԱՍ 29

Ագլօր կատար անկած, վիզ  
և գըտւիս բարձրացուցած,  
կուլլուկու կը կանչէր. պոչ բա-  
ցած. և վըրայի փետուրներ  
փայլ փայլ, կը ճեմէր հաւերտան  
մէջ. որպէս թէ նոցա կառա-  
վարն և տէրն է. հաւերն եւս  
իւր առջեւէն քճէճ անելով  
կերթային :

Ազբի մէջ մարդրիտ մի գտաւ  
ագլօր և ձգեց մէկ կողմ. գա-  
րու հատիկ մի գտաւ ու կերաւ.

մէկ աղջիկ կար այն տեղ, վեր-  
ցուց պահեց մարդարիտ :

Ցոյց տուեց վարժապետ այս  
բան իւր աշակերտաց և ասաց :


«Տեսաք ագլօրին իմաստու-  
թիւն. մարդրիտ զինք չի կշտա-  
ցըներ, ձգեց, և գարին կերաւ» :

## ԴԱՍ 30

Այս օրինակաւ ագահ մար-  
դիկ թող խրատուին : Բաւական  
է մարդոց միայն իրենց ուտել  
և հագնիլ. աւելորդ ոսկի, ա-  
ւելորդ հանդերձ և տուն ոչինչ  
է մարդոց :

Բայց ուրիշ խրատ մի տամ ձեղ:  
Այս ագլօրի պէս միայն պէտք  
չէ հպարտանայ մարդ իր գե-  
ղեցկութեան և զոռոզութեան  
վրայ . և պէտք չէ միայն իր փոք  
կշտացնելու համար ապրի : Ոյն

մարգարտի պէտ՝ աղնիւ քար է  
իմաստութիւն . շատեր ագլորի  
պէս չեն ճանչնար նորա յարդ .  
միայն ուտելու բան կը փնտռեն .  
բայց իմաստուն մարդիկ իրենց  
ուտելու բան կը թողուն , իմաս-  
տութիւն կը փնտռեն : Եւ դուք  
մի պարծենայք ձեր գեղեցկու-  
թեան ու լաւ հագնելուն վայ ,  
այլ ձեր պարծանք իմաստու-  
թիւն ու բարեգործութիւն  
պէտք է լինին :



ԴԱՍ 31

Յօղ և անձրև կիջնէ երկնից

ամպերէն խոտերու , ծաղկանց  
և ծառոց վրայ , կը սրբէ նոցա  
վրայէն փոշիներ և կեղտեր , կը  
ջրէ նոցա արմատներ , և տե-  
րեւներու վրայէն կը թափէ  
թրթուրն ու որդեր :

Սոցա վերայ խօսեցաւ վար-  
ժապետն ու ասաց :

«Թէ ցողն և անձրեւ չը լինին ,  
ոչ ծաղիկ կը ծաղկի հոտ կու-  
պայ , ոչ ծառն և ցանքն պտուղ  
կուտան : Մարդ պէտք է ոչ մի-  
այն իր հագուստ և մարմին  
լուացուած և մաքուր պահէ  
միշտ , այլ և իր սիրան ու հո-  
գին Աստուծոյ շնորհաց անձրեւ-  
ուով ջրէ : Ապա թէ ոչ , ինչպէս  
մարմին կը կեղտոտի կ'ապական-  
ուի անմաքրութեամբ , և ծա-  
ռեր ու բոյսեր կ'ապականուին

Թրթուրով և փոշիներով, նոյնակէս և մարդու միտքն ու հոգին եթէ առանց ուսմոնքի և առանց Աստուծոյ շնորհաց մընայ՝ կը գէշնայ, և բարի դործ չունենար :



ԴԱՍ 32

«Այս ինչ ծառ է» . Հարցուց Միհրան :

«Այդ մեծ ծառ ընկուզի ծառ է» . ասաց վարժապետ :

«Իսկ այս ինչ ծառ է» . կրկնեց Միհրան :

«Այդ սերկեւիլի ծառ է . պատասխանեց վարժապետ . սերկեւիլ մեծ և ծառ պղտիկ է , ընկուզ պղտիկ՝ և ծառ մեծ է» :

Կրտեսնէք . նման է ընկուզի ծառն այն մարդոց՝ որք մեծ հասակ ու շատ տարիք ունին . բայց իրենց խելք ու բարի գործ փոքր է : Իսկ սերկեւիլն՝ նրման է պղտիկներուն , որք դեռ տղայ են , բայց մեծ շընորհք ունին ու բարի գործ :

ԴԱՍ 33

Ասստիկ քամի ելաւյանկարծ ,  
աշակերտներ և վարժապետ  
վազեցին մտան անտառին մէջ :

Անտառէն հեռու մէկ մեծ  
ծառ կար բարձր դարի վրայ :  
Քամին այնպէս խիստ ուժով կը

Փչեր, գետնի փոշին մինչև երկինք կը հաներ, քարեր կը գըլըրեր. շատ շարժեց այն ծառ՝ որ մինակ ու հեռու էր անտառեն. մինչև ճիւղեր կոտորտեց և վերջապէս տակէն արմատով շրջեց հանեց, ահագին ծառըն շալով ինկաւ գետին :

Կը դողային աշակերտներ, և վարժապետն ասաց :

«Մի վախնաք թհա անցաւ փոթորիկն : »



ԴԱ 34

Բայց դուք կը տեսնէք այս գէպք :

Ինչու համար անտառի ծառեր դիմացան ու այն ծառն ինկաւ. վասն զինա մինակ էր, չի կրցաւ դէմ դնել հովի բըռնութեան, ինկաւ կործանեցաւ:

Այս ծառեր կպած են իրարու, հով սոցա մէջ չէ կարող մտնել. վրայէն միայն կ'անցնի. մենք անգամ սոցա թեւերու տակ կը պահպանուինք :

Ա՛հ, զաւակներս. ընկերութիւն, միութիւն. այս ծառերուն կը նմանի: Մէկ սիրտ մէկ անձն պէտք է լինին մարդիկ. որ թշնամին այս քամիի պէս գայ կարող ըրլինի վընասել: Իսկ մինակ ապրողին օրինակ՝ այն ինչ կած ծառն է. որ թէպէտ շատ մեծ էր, բարձր և երկայն ճիւղերով, ինչպէս հարուստ և իշ-

խան մարդ , բայց որովհետեւ  
ընկերներու մէջ չէր , մինակ  
կապրեր , ահա | կործանեցաւ  
այսպէս :

ԴԱՍ 35

Օրինակ առեք այս ծառեւ  
ըէն , և միացէք միմեանց հետ:  
Մենք ամէն մարդ մէկ ենք .  
մեր հայրն Աստուած է . մար-  
դիկ ամէնք եղբայր ենք :

Եթէ մէկ ձեզ հարցնէ , դուք  
քանի՞ էք , պատասխանեցէք .  
մենք մէկ ենք . մեր եղբայրներ  
մենք ենք . մենք մեր եղբայր-  
ներն ենք :

Եւ ինչպէս կասէք , այնպէս  
կացէք :



ԴԱՍ 36

Դարոց կը դառնային վար-  
ժապետ և աշակերտներ , ան-  
տառէն ելան ու այն դարին վը-  
րայ եկան , ուր ծառն ինկեր էր  
փոթորիկէն . ուրիշ կողմ ճա-  
նապարհ չը կար . մէկ կողմ բար-  
ձրը ապառաժ էր , և ապառա-  
ժի երես փուշ փուշ էր քար .  
միւս կողմ ահագին ձոր՝ ան-  
տառներով ու գաղաններով լի .  
ծառն ինկեր ու բռներ էր ճա-  
նապարհն :

Աշակերտք՝ ինչպէս բնական  
է, յառաջ կը վազէին. ծերունի  
վարժապետ ետեւանց յուշիկ  
յուշիկ կուգար, հասան, տե-  
սան ծառն փակեր էր ճանա-  
պարհն:

## ԴԱՍ 37

Ամէն մէկ աշակերտ ջոկ ջոկ  
աշխատեցան, չզօրեցին որ ծառ  
շրջեն ճանապարհէն. և ոչ մէկն  
կարող եղաւ շարժելու: Վար-  
ժապետ ծերունի էր, նորա վե-  
րայ երբէք յոյս չունեին, թէ  
նա պիտի գայ վերցընէ ծառն:

Գիշերուան մուժ կոխեց,  
վախցան թէ գիշեր մընան այն  
տեղ, ու գազաններ գան վընաս  
տան իրենց:

Նստեցան յուսահատ կուլա-  
լին, մինչեւ ծերունին հասաւ.

պատճառն իմացաւ, միսիթա-  
րեց և սիրտ տուաւ:

«Ելէք կայնեցէք, ասաց, ե-  
կէք ամէնքդ մէկտեղ, մէկ ու-  
ժով վերցուցէք այս ծառ,»:

Միացան վերցուցին, ձգեցին  
Ճանապարհէն դուրս, անցան:

## ԴԱՍ 38

«Զաւակներս, ասաց վարժա-  
պետ, ահա ձեզ միութեան օ-  
րինակ և դաս:

Աստուած մարդիկ ստեղծեց  
որ միմեանց օգնեն, և ինչ բան  
որ մէկ մարդ կարող չէ անել,  
ընկերութեամբ կարող են:

Աստուած մարդիկ յատուկ  
տկար է ստեղծեր, որ մէկ մէ-  
կի ընկեր լինին, օգնեն, և մէկ-  
ըզմէկ զօրացընեն: Եւ Աստ-

ուած խելք է տուեր մարդոյն։  
որ ամէն բանին հնարք գտնէ»։



ԴԱՍ 39

Վ արժարանին մօտ հասան,  
անձրեւ սկսաւ գալ, տեսան մէկ  
պառաւ կին, և մէկ փոքրիկ աղ-  
ջիկ։ Աղքատ էին, տուն ու  
հալաւ չունէին։ պանդուխտ  
էին, աղդական ու ծանօթ չու-  
նէին։

«Եղբայրներ, կանչեց Արսէն,

կայնեցէք, մեզ հետ տանինք  
ասոնք վարժատուն։ մեր քոյրն  
է այս աղջիկ, մեր մայրն է այս  
պառաւը»։

ԴԱՍ 40

«Ինչպէս մեզ պէտք է տուն  
և հանգիստ, նոյնպէս և սոցա-

«Թող վարժապետ իր վերար-  
կուն հագցունէ պառաւին։  
մենք մեր հալաւներէն հագ-  
ցունենք այդ աղջկան։

«Մեզ հետ հաց ուտեն և մը-  
խիթարուխն։

«Մարդ մարդոց մէջ պէտք չէ  
պանդուխտ մընայ։ Կոյր մարդ  
լուսաւոր մարդոց մէջ պէտք է  
միսիթարութիւն գտնէ։

«Ապրիս, Արսէն, ազնիւ տղայ։  
Ապրիք դաւակիներաւ։ Աստուած

օրհնէ զքեղ։ ասաց վարժապետն  
և առին տարան իրենց հետ։



## ՀԱՅ ՏՂԱՅ

ԴԱՍ 41

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ։  
Կ'աղօթեմ որ ես ապրիմ Աս-  
տուծոյ համար, Եկեղեցւոյ հա-  
մար, Հայրենեաց համար։  
Աստուած օրհնէ զքեղ, Հայ  
տըղայ։

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ։

Կ'աղօթեմ Աստուծոյ արքա-  
յութեան համար, աշխարհի  
խաղաղութեան համար, մարդ-  
կանց փրկութեան համար։  
Աստուած օրհնէ զքեղ, Հայ  
տըղայ։

ԴԱՍ 42

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ։  
Կաղօթեմ եղբարցս համար.  
կապելոց համար. բանտարկե-  
լոց համար։

Աստուած օրհնէ զքեղ Հայ  
տըղայ։

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ։  
Կաղօթեմ խեղճերու համար,  
որ ոսնակոխ ըլլինին անիրաւ-  
ներէն. կաղօթեմ գերելոց հա-  
մար՝ որ ազատուին բռնաւորաց  
ձեռքէն։

Աստուած օրհնէ զքեղ, Հայ  
տըղայ։

ԴԱՍ

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ.  
 Կաղօթեմոր մէկն միւսին ծաւայ չըլինի, կաղօթեմ որ խոնարհած գլուխներ բարձրանան. կաղօթեմ որ կոտրած մէջքեր զօրանան. կաղօթեմ որ անօդնական անձինք՝ հզօրաց գերի չըդառնան :

Աստուած օրհնէ զքեղ, Հայ տըղայ :

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ.  
 Կաղօթեմ որ հայրեր իրենց զաւակաց հետն ապրին, կաղօթեմ որ մայրեր իրենց որդւովք բերկրին :

Աստուած օրհնէ զքեղ, Հայ տըղայ :

ԴԱՍ

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ.  
 Կաղօթեմ որ եղբայրներ չը

տրտմին քոյրերուն համար. կազօթեմ որ քոյրեր չիլան իրենց եղբօր համար :

Աստուած օրհնէ զքեղ, Հայ տըղայ :

Ի՞նչ կաղօթես Հայ տըղայ.  
 Կաղօթեմ որ ամէն մարդ իր վաստակին տէր լինի. իր քըրտինքն ինքն հանգիստ վայելէ. կաղօթեմ որ Աստուած սրբէայն տղայոց աչքեր, որ կարտասուեն հաց կուզեն. հաց չունին, հաց խլեր են ծնողաց ձեռքէն :

Աստուած օրհնէ զքեղ, Հայ տըղայ :

ԴԱՍ

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ.  
 Կաղօթեմ աղքատի համար,  
 որ յաւիտեան զրկուած չը մընայ

այն բարիքներէն և ժառանգութենէն, զոր Աստուած ամէնուն  
հաւասար պարգեւեր է :

Աստուած օրհնէ զքեզ, Հայ  
տըղայ .

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ .

Կաղօթեմ որ վերցուի սով  
աղքատի տնակէն, գեղացւոց  
խրճիթէն . և առատութիւն,  
օգնութիւն, ուրախութիւն հետ  
զու Աստուած ընտանեաց մէջ :

Աստուած օրհնէ զքեզ, Հայ  
տըղայ :

ԴԱՍ 46

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ .

Կաղօթեմ որ բանտի մէջ ճըն  
շուած կուրծքեր օդ ծընեն, և  
արտասուօք մըթընցած աչքեր  
լոյս տեսնեն :

Աստուած օրհնէ զքեզ, Հայ  
տըղայ :

Ի՞նչ կաղօթես Հայ տըղայ .  
Կաղօթեմ, որ պանդուխու  
ներ դառնան իրենց հայրենիք,  
և ամէն որդիք հանդչին իրենց  
ծընողաց գիրկ :

Աստուած օրհնէ զքեզ . Հայ  
տըղայ :

ԴԱՍ 47

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ .  
Կաղօթեմ որ աղատէ Աստ  
ուած բռնութեան կապանքնե  
րէն և կեղծաւորութենէն մար  
դոց միտք, մարդոց լեզուն, և  
մարդոց խիղճ :

Աստուած օրհնէ զքեզ, Հայ  
տըղայ :

Ի՞նչ կաղօթես . Հայ տըղայ .  
Կաղօթեմ երկնից արդարու  
թեան համար, որ պահապան է  
իրաւանց . կաղօթեմ սիրոյ հա-

Ճար որ մխիթարիչ է վշտաց և  
տառապանաց :

Աստուած օրհնէ զքեղ, Հայ  
տըղայ :

ԴԱՍ 48

Ի՞նչ կաղօթես, Հայ տըղայ.  
Կաղօթեմ որ ինչպէս յերկի-  
նըս մի Հայր կը ճանաչեմք և մի  
տէր Աստուած, նոյնպէս և երկ-  
րիս վրայ լինին բոլոր մարդիկ  
հաւասար եղքայր և միայն որ-  
դիք, իրարու հետ սիրով կապ-  
ուած :

Աստուած օրհնէ զքեղ, Հայ  
տըղայ :

Հազար անգամ Աստուած օրհ-  
նէ զքեղ Հայ տըղայ :



ԲՆԱԿԱՆ ԳԻՑԵԼԻՔ

ԴԱՍ 49

Երկինք կանուանենք վերին  
կապոյտ կամարն, որ ջրով և օ-  
դով պատած է . վըրայէն կե-  
րելին մեզի արեգակն, լուսին,  
և աստղերը :

Արեգակն է այն ամենասպա-  
ծառ մեծ լոյսն, որ աշխարհ կը  
լուսաւորէ . իւր ջերմութեամբ  
կը բուսուցանէ ամէն տեսակ  
բոյսեր ու խոտեր, ծաղիկներն  
իրենց գոյն արեւէն կառնուն .

արեւովու օդովէ որ մարդիկ ,  
թռչունք և ամէն կենդանիք կը  
մեծանան :

Աստղեր և լուսին Երկրիս պէս  
արեւով կը լուսաւորուին : Թէ  
պէտ ուրիշ աստղեր կան , որ իւ  
րենք եւս լրյս ունին :

Ցերեկներ լուսին և աստղեր  
չեն երեւիր , որովհետեւ արեւ  
ուն լրյս շատ է , նոցա լրյս կը  
ծածկէ . բայց գիշեր երբ արեւ  
Երկրէս կը ծածկուի , յայնժամ  
աստղերու և լուսնի լրյս կը  
տեսնենք :

## ԴԱՍ 50

Բոլոր Երկրիս օդով և ջրով  
պատած է արեւու տաքութիւն  
Երկրիս ծովերէն ու բոլոր թաց  
տեղերէն շոգի կը հանէ օդի մէջ:  
Այս ջրի շոգիներ շատնալով

կը թանձրանան , գառնան ամպ .  
և այն է անձրեւ , որ ամպերէն  
կը թափի ՚ի վայր , կը ջրէ բոլոր  
լեռներ , դաշտեր , այգիք և  
պատէզներ :

## ԴԱՍ 51

Եթէ օդ ցուրտ լինի , անձ  
բեւն կը գառնայ ձիւն և կար  
կուտ , ինչպէս որ Երկրիս ջրերն  
եւս կը սառին :

Աղբիւրներ անձրեւի ջուր են,  
որ կը մտնեն լեռներու և ձորե  
րու մէջ , և մէկ տեղէ դուրս  
կ'ելնեն :

Շատ աղբիւրներու ջրեր կը  
ժողվուին մէկ տեղէ կ'երթան ,  
անոր կ'ասենք Առու . և երբ  
շատ առուներու ջրեր մէկ տեղ  
խառնուին Երթան՝ կասենք Գետ



ԴԱՍ 52

Հեղեղ անձրեւի շատութեւ  
նէն և ձիւներ հալելէն կը լինի,  
որ սարերէն, դարերէն կը վա-  
զեն պրզտոր և շատ առատ.  
քարեր կը գլորեն, ծառեր կը խը-  
լեն, գետին ճեղքեն կանցնին։  
Երբ անձրեւ կը տրի, կամ ամա-  
ռն լինի, հեղեղ կը ցամքի։  
Բոլոր ջրեր կը լրցվին ծովերու  
մէջ։

ԴԱՍ 53

Ծով կասենք այն շատ ջրե-  
րուն, որ մէկ մեծ տեղ լրցված  
էն, և երբէք չեն պակսիր. սո-  
ցա պզտիկներուն կասենք լիձ.  
իսկ ամենամեծ ծովին անունն  
է Ովկիանոս, որ բոլոր երկիրա-  
պատեր է։

Ծովերու մէջ ցամաք երկիր

կամ ապառաժ մեծ քարեր կան,  
որոց կասենք կը դզի։

Երկրիս վրայի տափակ տեղեւ-  
րուն կասենք Դաշտ, բարձրա-  
ցած տեղերուն կասենք Լեռ կամ  
Սար. փոս տեղերուն կասենք Զոր։

Սարերու վրայ, ձորերու և  
գաշտերու մէջ մէկ տեղ Եղած  
ինքնաբոյս շատ ծառերուն կա-  
սենք Անտառ։

ԴԱՍ 54

Ծովերու և գետերու մէջ  
շատ տեսակ ձըկներ կան մեծ ու  
փոքր։

Օդին մէջ թռչուններ կը թռո-  
ւին։

Թռչուններ կան որ ջրի վրայ  
կը բընակին. թռչուններ կան որ  
ծառի, քարի, հողի և տուներու  
վրայ բոյն կը շինեն կը բնակին։

Չորքոտանի անասուններ ցաւ  
մաքի վրայ կապրին . սոցա մէկ  
մասն մարդիկներ կը պահպա-  
նեն կը գործածեն . մէկ մասն  
վայրենի են , անսառներու մէջ  
ու սարերու վրայ կը շրջին :

Զեռուններ իրենց փորի վրայ  
կը սողան , որը հողի վրայ են , որը  
ջրի մէջ :

ԴԱՍ 55

Մարդիկ հողի վրայ կը բնա-  
կին . ուր տեղ որ շատ մարդ կայ  
գեղեցիկ շէնքեր կան , արհեստ-  
ներ կը բանին , առուտուր կա-  
նեն , այն տեղին կ'ասենք Քա-  
ղաք . բնակիչներն՝ Քաղաքացի :

Ուր տեղ որ քիչ մարդ կայ ,  
ու միայն վար ու ցանք կանեն ,  
տաւար ոչխար կը պահեն , նոյն

տեղին կ'ասենք ԳԵՂ , բնակիչ-  
ներն՝ ԳԵՂացի :

ԴԱՍ 56

Աստուած բոլոր կենդանեաց  
միայն մարմին և շունչ է տուեր .  
բայց մարդոց հոգի , միտք և  
խելք է տուեր :

Աստուած Երկրիս ամէն բան  
մարդոց համար է ստեղծեր .  
և մարդն իրեն համար :

Աստուած բարի մարդոց հոգ-  
ոյ մէջ կը բնակի , նոցա գործ  
կ'օրհնէ . և Երբ կը մեռնին՝ նո-  
ցա հոգին կը տանի Երկինք իւր  
արքայութիւն :



ԺԱՄԱՆԱԿԻ ԳԻՏԵԼԻՑ

ԴԱՍ 57

Գիշեր և ցերեկ մէկ օր է :  
Ցերեկ տասն ու երկու ժամ է :  
Գիշերն ևս տասն ու երկու ժամ  
է :

Շաբաթ՝ եօթն օր է . Կրերու  
անուններ ես գիտեմ :

- 1 Կիրակի .
- 2 Երկուշաբթի .
- 3 Երեքշաբթի .
- 4 Չորեքշաբթի .
- 5 Հինգշաբթի .
- 6 Ուրբաթ .
- 7 Շաբաթ :

ԴԱՍ 58

Չորս շաբաթ մէկ ամիս է :  
Ամիսներու անուն գիտեմ ես :

- |                    |                       |
|--------------------|-----------------------|
| <b>1 Յունվար .</b> | <b>7 Յուլիս .</b>     |
| <b>2 Փետրվար .</b> | <b>8 Օդաստոս .</b>    |
| <b>3 Մարտ .</b>    | <b>9 Մեպտեմբեր .</b>  |
| <b>4 Ապրիլ .</b>   | <b>10 Հոկտեմբեր .</b> |
| <b>5 Մայիս .</b>   | <b>11 Նոյեմբեր .</b>  |
| <b>6 Յունիս .</b>  | <b>12 Դեկտեմբեր :</b> |

Տասն ու երկու ամիս՝ մէկ տա-  
րի է :

Մէկ տարին՝ երեք հարիւր  
վաթառնը հինգ օր է :

Տարին չորս եղանակ ունի ,

- 1 Գարուն ,
- 2 Ամառն ,
- 3 Աշուն ,
- 4 Չմեռն :

Հարիւր տարին՝ մէկ դար է :



Է . տան մեծ՝ ծերունին է . ա  
շակերտի մեծ՝ վարժապետն է :  
Քաղաքներու մեծ՝ կուսակալ  
ներն են և գատաւորներն . զօրք  
և զինուորներ կան . սոքա կը  
պահպանեն կառավարեն քա-  
ղաքներ . գող և չարագործ մար-  
դիկ կը պատժեն . թէ կոխւ լի-  
նի մարդոց մէջ , գատաստան  
կանեն . սոցա ամէնի մեծ՝ թա-  
գաւորն է :



71

Մեր աղջի մեծ՝ կաթուղիւ-



## ԽԱՌՆ ԳԻՏԵԼԻՔ

ԴԱՍ 59

Արեւ ո՞ր կողմէն ծագի , այն  
կողմին կասե՞ք Արեւելք :

Արեւ ո՞ր կողմ կը մտնէ , այն  
կողմին կասե՞ք Արեւմուտք :

Մեր երեսյարեւելս երբ ուշ-  
ղենք՝ աջ կողմին կասենք Հարաւ,  
ձախ կողմին կասենք Հիւսիս :

ԴԱՍ 60


Աստուած պատուիրեր է որ  
մենք մեր մեծեր պատուենք և  
նոցա հնագանդինք :

Տղայի մեծ՝ իւր հայր մայրն

կոսն է , որ սուրբ Եջմիածին կը  
նստի . Մեռոն կօրհնէ . Եպիս-  
կոպոս կը ձեռնադրէ . մեր ազգ  
և մեր Եկեղեցին կը կառավարէ :

Պատրիարք՝ մեր ազգի մեծ Ե-  
պիսկոպոսն է , որ Թագաւորի  
քաղաք կը նստի : Մէկ Պատրի-  
արք ևս Երուսաղէմ կը նստի :


Քաղաքներու մէջ կը նստին  
Առաջնորդներ , վարդապետ ու  
տէրոտէր կը ձեռնադրեն , քա-  
րոզ կուտան , վարժասուն կը շե-  
նեն , և ժողովուրդ կը կառա-  
վարեն :



## ԴԱՍ 62

Վ արդապետներ վանքերու  
մէջ կը նստին . աղօթք կանեն ,  
կը կարգան . գիրք կը գրեն , և  
քարոզ կուտան :

Թաղական խորհուրդ կայ գե-  
ղերու և քաղաքներու մէջ . իշ-  
խաններ կան . ընդհանուր ժո-  
ղով կայ . կրօնական ժողով և  
քաղաքական վարչութիւն կայ  
մէր ազգին , որ Սահմանադրու-  
թիւն կասենք :



## ԴԱՍ 63

Բոլոր աշխարհաւ հինգ կտոր  
կը բաժնուի . Ասիա . Եւրոպա .  
Աֆրիկէ . Ամերիկա . Ովկիանիա :

Աշխարհիս վրայ մեծ մեծ ծու-  
վերու և մեծ գետերու վրայ  
նաւով ճամբորդութիւն կանեն :

Շատ թագաւոր , շատ ազգ ,  
շատ երկիր , շատ քաղաք , ան-  
թիւ գեղ , և անթիւ մարդիկ  
կան :

## ԴԱՍ 64

Հայաստան մեր հայոց ազգի  
երկիրն է :

Հայաստան Ասիոյ մէջն է :  
Հայաստանի ծովերն են . Վա-  
նայ ծով , Գեղամայ ծով , Որ-  
միայ ծով :

Մեծ գետերն են . Տիգրիս ,  
Եփրատ , Երասխ , Ճորոխ , Կուր  
Ախուր , Ալիս . և այլն :

Նշանաւոր լեռներն են . Մա-  
սիս , Արագած , Նպատ , Ծաղ-  
կառետ , Սեպուհ , Սուկառետ ,  
Վարագ և Տօրոս :

## ԴԱՍ 65

Հայաստանի նշանաւոր քա-  
ղաքներն են :

Երեւան , Վաղարշապատ ,  
Գանձակ , Շուշի , Նախջեւան ,  
Դավթավան , Վան , Բաղեշ , Մուշ ,  
Տիգրանակերտ , Խարբերդ , Կա-  
րին , Երզնկայ , Ակն , Արաբկեր ,  
Մելիտինէ , Կեսարիա , Սիս , Սե-  
բաստիա , Բաբերդ , Կարս , Անի :

## ԴԱՍ 66

ՄԵՐ ՀԱՅՈց ազգի Նշանաւոր  
վանքերն են :

Էջմիածին, Երուսաղեմ, Մշո  
սուրբ Կարապետ, Առաքելոց  
կամ Թարգմանչաց վանք, Աղ  
թամար, Նարեկայ վանք, Ա-  
պարանից սուրբ Խաչ, Հոգոց  
վանք, Վարագայ սուրբ Նշան,  
Լիմ և Կտուց անապատներ,  
սուրբ Բարթողիմէոս Առաքեալ,  
սուրբ Թաղէոս Առաքեալ, Նա-  
խավըկայ, Խոր վերապ, Գեղար-  
դայ վանք, Տաթեւ, Գանձասար,  
Ամարասու վանք, Աւանայ ա-  
նապատ, Անահնու վանք, Հաղ-  
բառու վանք, Արսոյ վանք, Աւ-  
բաստիոյ սուրբ Նշան, Կեսա-  
րից սուրբ Կարապետ, Արմա-  
շու սուրբ Աստուածածին :



## ՄԵՐ ԱԶԳԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ԴԱՍ 67

ՄԵՐ ազգ կ'ասուի Հայոց ազգ, և  
մեր հայրենի երկիրն է Հայաստան :

Այժմ մեր ազգին թագաւորու-  
թիւն չկայ, բայց յառաջ եղեր է. Հայ-  
կաղանց, Արշակունեանց, Բագրատուն-  
եանց, և Ռուբինեանց թագաւորութիւն:

Վարժապետ Հայոց պատմութիւն  
դաս կուտայ, նորա մէջ գըրուած է  
մեր ազգի նախահայր Հայկ. ի՞նչ կտրին,

գեղեցիկ ու բարի մարդ է եղեր . զարկեր թէն ըսպաներ . թէն անիրաւ ու անհաւատ մարդ մի էր : Հայկ նահապետի անունով մենք Հայ կառուինք , և մեր աշխարհ՝ Հայաստան : Հայկայ ձոր՝ Հարք գաւառ՝ Հայկի շինած ու Հայկի անուանածն են :

### ԴԱՍ 68

Հայկի տղան է եղեր Արմենակ , սուրա անունովն է Արագած լեռ : Արամայիս Արմենակի տղան է , սա իւր անունով առաջն քաղաք շիներ է Արմավիր : Բըզնունեաց գաւառ , և Բըզնունեաց ծով , որ վանայ ծովն է , Արմենակի Բազ արդայի անունովն է :

Խոռխոռունեաց գաւառ և Մանազկերտի քաղաքն ու գաւառն Արմենակի Խոռ և Մանաւազ եղբարց անունովն է :

Շիրակայ գաւառ Շարայի անունովն է , որ Արամայիսի որդին է :

### ԴԱՍ 69

Մասիս լեռ Ամասիայի անունովն է . սա ևս Արամայիսի որդին :

Գեղարքունի գաւառ և Գեղամայ ծով , որ Սեւանայ ծովն է , Գեղամայ անունովն է : Գեղամն՝ Արամայիսի որդին է :

Աղուանք և Սիւնիք աշխարհներ է Աղուակայ անունովն է , որ Գեղամայ որդին է :

Արամ Հայկի պէս կարիճ է եղեր , զարկեր Հայաստանի թշնամիներ ըսպաներ , ու անոնց աշխարհին տիրեր : Արամին անունով մեր ազգին Արմէն կամեն ուրիշ ազգեր :

### ԴԱՍ 70

Արայ գեղեցիկ՝ Արամին որդին է , սորա անունովն է Արարատ աշխարհ :

Տիգրան շատ կը սիրեմ , որ իմաստուն թագաւոր է եղեր , զարկեր Աժդահակին ըսպաներ , Տիգրանակերտ քաղաք շիներ է :

Վան թագաւոր՝ Վան քաղաք շիներ է . Արտաշիաս կուսակալ՝ Արտաշատ քաղաք շիներ է :

մէջ, որ եկեր Քրիստոս քարողեր, և մը-  
կըստեր է զինքն :

Եղեսիա քաղաք՝ Աբգալու քաղա-  
քըն է :

Երկրորդ Արտաշէս թագաւոր և  
Սմբատ զօրապետ՝ շատ բարի ու կտրիծ  
են եղեր։ Սոցա ժամանակ Հայաստան  
այնքան բնակիչ կար, որ մէկ արտավար  
հող չըկար պարագ մնացած։ ամէն տեղ  
տուն կար, ամէն տեղ՝ վար ու ցանք  
կ'անէին :

### ԴԱՍ 73

Վաղարշ թագաւոր շինեց Վաղար-  
շապատ քաղաք :

Խոսրով թագաւոր՝ Վաղարշի որդին  
էր. այնչափ քաջ էր, որ Պարսից յաղ-  
թեց. և մինչեւ Հնդկաստան տիրեց։  
Դավուէժ քաղաք՝ մեր խոսրով շինած է :

Սուրբ Տրդատ թագաւոր սուրբ  
Գրիգոր Լուսաւորչի հետ Հայաստան  
լուսաւորեցին, մեր ազգին Քրիստոնէ-  
ութիւն ուսուցին, և Տրդատ շատ քա-  
ջութիւններ արած ունի :



### ԴԱՍ 71

Վաղարշակ թագաւոր՝ Հայոց պատ-  
մութիւն գրել տուեր է. նախարարներ  
հաստատեր է :

Արշակ՝ մինչև Սեւ ծով յաղթեր է,  
և իւր պատկերով ստակ կտրեր է :

Արտաշէս՝ անհամար զօրք ունեցեր  
է, ամէն ազգեր վախցուցեր է. մինչև  
Եւրոպայ տիրեր է :

Երկրորդ Տիգրան թագաւոր՝ իւր  
փեսայ Միհրդատին հետ շատ ազգաց  
յաղթեր են. շատ քաջ են եղեր :

Աբգալ թագաւոր շատ իմաստուն  
է, ամէն թագաւորէն առաջ ստ է հա-  
ւատացեր Քրիստոս Աստուած։ Եւ թա-  
գէսոս առաքեալն կանչեր Հայաստանի

Վըռամշապուհ թագաւոր՝ Հայոց  
վարժատուններ բացաւ :

### ԴԱՍ 74

Սուրբ Ներսէս հայրապետ՝ մեր ազ-  
գին շատ բարիք արած է . քաջ Մու-  
շեղին կ'օրհնէր , որ այլազգեաց հետ  
կռուէր , և Նըպատ կամ Նըպաստ Եւ-  
ռան վրայ ազօթք կ'անէր կռուի ժա-  
մանակ , որով Հայեր կը յաղթէին :

Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրովակ  
մեր Եղութին գիր գտեր են , վարժա-  
տուն բացեր դաս տուեր են . և շատ  
գիրք թարգմաներ ու գրեր են :

Սահակ ասպետ՝ Խորենացին խնդ-  
րեր է՝ որ Հայոց պատմութիւն գրեր է :

### ԴԱՍ 75

Սուրբ Վարդան Մամիկոնեան՝ Պար-  
սից հետ կռիւ արեր է . Պարսիկներ ե-  
կեր են մեր ազգի Եկեղեցիք քանդեն ,  
հաւատք Եղծեն , ու կռապաշտութիւն  
առնել տան . բայց Հայեր կռուեր , մե-  
ռեր են Քրիստոսի սիրոյն , ու հայու-  
թենէն չեն դարձեր :

Սուրբ Յովաէլի կաթողիկոս , սուրբ  
Ղեւոնդ երէց , սուրբ Սահակ Եպիսկո-  
պոս , սուրբ քահանայք և ժողովուրդք  
և իշխանք , և կանայք և մանկտիք ա-  
մենք մէկ հոգի եղած կռուեր են Պար-  
սից դէմ :

Սուրբ Եղիշէ վարդապետ այս կոիւ  
տեսեր է ու պատմութիւն գրեր է :

### ԴԱՍ 76

Վահան Մամիկոնեան՝ սուրբ Վար-  
դանայ Եղրօր որդին էր . շատ քաջու-  
թիւն ու յաղթութիւն արած է Պարսից  
դէմ :

Մուշեղ Մամիկոնեան՝ խիստ քաջ  
ու անուանի է Եղեր , Պարսից դէմ շատ  
կըտրիճութիւն արեր է : Տարօնոյ մէջ  
Մուշ քաղաք շիներ է սա :

Գայլ Վահան՝ կըտրիճ ու խելացի  
էր , որ քանի քանի անդամ պարսիկներ  
ջարգեց , ինչպէս գայլ ուլեր կը ջարդէ:





## ԴԱՍ 77

Բագրատունեաց սեպհական դաւառն էր Սպեր : Թագաւորանիստ քաղաքն էր Ծնի , որ արեւու նման պայծառ . քաղաք էր աշխարհիս երես : Ո՞՛չ այս քաղաքն այժմ աւերակ է . հաղոր եկեղեցի եղես է մէջ . ինչ գեղեցիկ շնոքեր . թագաւորաց պալատ , բերդ , պարիսպ , արներ : Ախուրեան գետ այս քաղաքի առջեւէն կ'անցնի :

Գրիգոր Նարեկացին՝ շատ սուրբ և ընտիր վարդապետ էր . Նարեկ աղօթադերք շիներ է : Ներսէս շնորհալին , Սարգիս շնորհալին , Ներսէս Լամբրոսացին մեր եկեղեցւոյ սուրբ և իմաստուն հայ-

ըեղն են . շատ Շարական և շատ գիրք շիներ են :

## ԴԱՍ 78

Աշոտ Երկաթ , Սըմբատ բաղմա-  
յաղթ՝ Բագրատունի թագաւորներ էին .  
աննըման քաջութիւն են արեր . թշնա-  
միներ հալածեր սպաններ են . Հայաս-  
տան և Հայ ազգ պահպաներ են :

Աշոտ Ողորմած՝ սուրբ թաղաւոր  
մի էր , որ ամէն աղքատներ կը ժողվէր ,  
նոցա հետ կը նստէր հաց կ'ուտէր . հիւ-  
ւանդներ ու ցաւագարներ կը խնամէր .  
եկեղեցի , վանք կը շինէր . ու միշտ ո-  
ղորմաւթիւն կուտար :

Ա՛հ , Գաղիկ Երիտասարդ , Կը տրէն ,  
Հայրենասէր ու շատ իմաստուն թագաւ-  
որ էր . Եթէ իր ժամանակի իշխաններ  
ու քահանայք և ժողովուրդ իրեն պէս  
լինէին , մեր ազգ շատ պայծառ կը մնար :

## ԴԱՍ 79

Ոուբինեանց թագաւորներ Կիլի-  
կիս կը նստէին . Ծիս քաղաք Լեւոն  
թագաւորն է շիներ , և մինչեւ վեցե-

ԾՈՐԴ ԼԵՒՈՆ՝ շատ թագաւորներ նստած  
են: ի՞նչ սուրբ, և ի՞նչ կը տրիմ իմաս-  
տուն թագաւոր են եղեր. ինչքան քա-  
ղաքներ, եկեղեցի, վանքեր, գեղեր են  
շիներ. ինչքան թշնամեաց հետ քա-  
ջութեամբ կը ռիւ են արել, մեր ազգ  
և մեր սուրբ հաւատք պահպաներ են:

## ԴԱՍ 80

Այժմ մեր հայրենիք չայաստան՝  
երեք թագաւորի ձեռք է մնացեր.  
Տաճկին, Ռուսին, և Պարսկին: Հայեր  
չայաստանին դուրս տեղեր ևս գնա-  
ցեր կը բնակին. կոստանդնուպօլիս, Նի-  
կոմիդիայ, Զմիւռին, Եղիպտոս, Բաղ-  
տատ, Մօլտով Վալագիա, Բրուսայ, Պոն-  
տոս, Տրֆիլս, Խըրիմ, Նոր Նախջեւան,  
Աժդէրհան, Թէհրան, Նոր Ջուղայ, Հընդ-  
կաստան, և այլն:

## ԴԱՍ 81

Հայոց շատ մասն Հայաստանի մէջ  
կը բնակին. այսինքն Այրարատ, Շիրա-  
կաւան, Արագածոտն, Գեղարքունի,  
Ծաղկոցաձոր, Վայոց ձոր, Գանձակ, Ղա-

րաբազ—Սիւնիք, Գողթն—Ագուլիս, Նա-  
խիջեւան, Շարուր, Մասեաց ոսմն. Ար-  
տազ—Մակու, Պարսկահայք, Վասպու-  
րական—Վան, Ռշտունիք, Գաւաշ, Շա-  
տախ, Մոկս, Հիգան, Ջրդիրա, Սըղերդ,  
Կորճէք, Բաղէշ—Սալնաձոր, Քաջրերու-  
նիք, Վաղարշակերտ—Ալաշկերտ, Տարօն  
—Մուշ, Ապահունիք—Պուլանըխ, Խընուս,  
Վարդօ, Բասեն, Կարին և իւր գաւառ-  
ներ, Երջնկայ, Ակն, Արաբկեր, Խար-  
բերդ և իւր գաւառներ, Բալու, Տիգ-  
րանակերտ և իւր գաւառներ, Մալա-  
թիա, Եւգոկիա, Կեսարիա, Սեբաստիա,  
Կիլիկիա իրենց գաւառներով: Այժմ  
մեր հայրեննեաց մայրաքաղաքներն՝ որն  
աւերակ գարձած են և որն ևս պղտիկ-  
նալով անշուք գեղի նման եղեր են. ո-  
րոնցմէ գլխաւորն է Անի քաղաք, որ  
այսօր աւերակ է, որուն վրայ ողբ կը  
շնէ ամեն անցաւոր ճանապարհորդ:

## ԴԱՍ 82

Հայաստանի օդ բարեխառն է. ջուր  
խիստ առողջաբար. հոլ բերրի է: կը

բուսնի ընտիր ցորեան . գարի . բրինձ . կտաւատ . բամբակ և տեսակ տեսակ արմտիք ու բանջարեղինք : Ընտիր խաղաղ ունի . համով գինի . զանաղան միրդեր , հազար կերպ ծաղկունք . դալարաւէտ դաշտեր . գեղազարդ լեռներ . բիւրաւոր աղբիւրներ . գեղեցիկ ձորեր . տեսակ տեսակ ծառեր : Երկինքէն քաղցրը գաղպին կ'իջնէ Մուշ . Նըպաստ լեռն վրայ պապղուն ակներ կը տեղան ցօղերէն . որդան կարմիր լեցուն է Այրարատայ դաշտ . լեռներու ծոց ոսկի ու արծաթ , պղինձ և երկաթ հանքեր կան . նոյնպէս լի են աղի հանքեր :

### ԴԱ 83

Կրակոտ ու աշխոյժ ձիեր շատ ունի Հայաստան . կտրիճ ու սրտոտ մարդպէտք է որ հեծնէ : Պարարտ են ոչխարներ և անասուններ . Ամէն լեռներու վըրայ գրեթէ լի են վայրի ոշխարներ ու այծեր . մարդպէտք է որ որսայ ու վայելէ : Գետերու մէջ համեղ ձբկներ շատ կան : Վանայ ծովէն կ'ելնէ անուշ տա-

ռեխ . և գեղամայ ծով ամէն մէկ ամսոյն մէկ մէկ տեսակ ձուկ կուտայ :

Հայաստանի մէջ ապրողներ առողջ կը լինին . գեղեցիկ է իրենց դէմք . սըստոտ և ուժով են . ձայներ քաղցր են . հասակ վայելուչ , և կեանք երկար են :



ՈՂԲ ԱՆԻ ՔԱՂԱՔԻ

### ԴԱ 84

Անի քաղաք նըստեր կուլայ , Զըկայ ասող մի՛ լա , մի՛ լա : Կ'ասեն թէ չէ՝ թող նըստի լայ , Ա՛լու , Ե՛րբ լըսեմ մի՛ լա , մի՛ լա :

Շատ ցաւերով կ'այրիմ , տապիմ ,  
Զըկայ մէկ մարդ հաւատարիմ .  
Որ խըղճալոյս գայ մօտենայ ,  
Գննեա ասէ , մի' լա , մի' լա :

Ա՛յ չայ տղայ , խըղճա ինձի ,  
Տե՛ս քո Անին , թէ ի՞նչպէս է ,  
Հերիք ես լամ , դու չը գթաս ,  
Զէ՞ քո Անին շատ ափսոս է :

## ԴԱՍ 85

Ախ ու վախով օրերս անցաւ ,  
Լալով աշերբս կուրացաւ .  
Որբ մընալն ինձ զիճակեցաւ ,  
Բախտըս բընաւ զիս մոռացաւ :

Կորուսեր եմ թագաւորներ ,  
Ժողովեր եմ գլխուս բուեր .  
Որ միշտ կ'երգեն Անին անցա՛ւ ,  
Անին անտէր տեերեցաւ :

Ա՛յ չայ տղայ , խըղճա՛ ինձի ,  
Տե՛ս քո Անին թէ ի՞նչպէս է .  
Հերիք ես լամ , դու չը գըթաս ,  
Զէ՞ քո Անին շատ ափսոս է :

## ԴԱՍ 86

Անին իմ շատ մարդաբընակ ,  
Մընացեր եմ դառն աւերակ .  
Իմ լացն , իմ կոծ , իմ աղաղակ ,  
Անտէր որբոցըն նըմանակ :

Երբեմն էի շատ աննըման ,  
Հայոց քաղաք թագաւորեալ .  
Այժմ աւեր հիմնայատակ ,  
Նըստեալ կուլամ ես միայնակ :

Ա՛յ չայ տղայ , խըղճա՛ ինձի ,  
Տե՛ս քո Անին , թէ ի՞նչպէս է .  
Հերիք ես լամ , դու չը գըթաս ,  
Զէ՞ քո Անին շատ ափսոս է :

## ԴԱՍ 87

Եկար , տեսար , դարձար կ'երթաս ,  
Լալով կ'ասես թարեաւ մընաս .  
Աստուած սիրես զիս չը մոռնաս .  
Մասիս սարին երբ մօտենաս :

Ասա իմ քաջ Արարատին ,  
Նըստեր կուլսյ քո խեղճ Անին .  
Կ'ասէ ե՞րբ դաս աւետիք տաս ,  
Թէ իմ Անի , հերիք է լաս :

Այ հայ տըղայ , խղճա՛ ինձի ,  
Տե՛ս քո Անին թէ ի՞նչպէս է .  
Հերիք ես լամ դու չը գըթաս ,  
Չէ՞ քո Անին շատ ափսոս է :


### ՀԱՅ ՏՂԱՅՆ

### ԴԱՍ 88

Ողբերգութիւնդ հերիք , Անի ,  
Թըշուառացեալ դու լսո քանի՞ .  
Օր մի գըթած Աջն Անեղին  
Մարդասիրեալ առ քեզ հայի ,

Գան ժողովին Հայք միաբան ,  
Գեղեցկանաս շատ աննըման .  
Հապա մի՛ լսր , սիրուն Անի ,  
Անի Անի , իմ ջան Անի :

—————  
883—————



ՄՐԱՎԶԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### ԴԱՍ 89

Աստուած է ստեղծեր երկինք և  
երկիր և ամէն բան : Երկինք զարդարեր  
է արեւով , լուսնով , աստղերով : Երկիրս  
պատեր է օդով և ջրով . և ամէն տեսակ  
բոյս , ծառ , կենդանիք ստեղծեր է իւր  
հրամանով : Ամէն բանէն վերջ ստեղծ-  
եր է զմարդ իւր ձեռքով , և իւր հո-  
գիէն շնորհէր է նմա , և անուն դրեշ է  
Ադամ , որ ամէն մարդոցնախահայրն է :

## ԴԱՍ 90

Աստուած բոլոր կենդանեաց և երկրիս իշխան ու կառավարիչ է կարգեր զԱդամ . և բնակեցուցեր է զնա դրախտի մէջ , որ շատ վայելուչ ծառերով , ծաղիկներով և գեղեցկութեամբ և ամենայն բարութեամբ լի պարտէղ մի էր :

Ադամ մինակ էր . Աստուած Ադամայ կողէն ոսկոր մի հանեց և զայն ըստեղծեց կին , Ադամայ նման մարմին և հոգի տալով , որ եղաւ ընկեր Ադամայ , և Ադամ նորա անուն դրաւ Եւայ :

## ԴԱՍ 91

Աստուած պատուիրեց նոցա որ դրախտի ամէն պտուղներն ուտեն . բայց Գիտութեան ծառի պտուղ չուտեն : Սատանան որ Աստուծոյ հրեշտակ էր յառաջ , բայց հպարտութեամբ յԱստուծոյ պատօներ էր երկնքէն 'ի դքժոխս իշնելով . այս սատանան օձու կերպ պարանք մըտաւ ու խարեց Եւային , առաց . « Գիտութեան ծառի պտուղ որ ուտէք , կը լինիք Աստուած » : Եւան կեզ

ուաւ ու Ադամին եւս տուաւ՝ կերաւ . մեղք գործեցին Աստուծոյ պատուեր չպահելով . Աստուած պատժեց զանոնք , գրախտէն դուրս հանեց . անիծեց որ չարչարուին ապրելու համար , ու մեռնին :

## ԴԱՍ 92

Ադամ Եւայ շատ խեղճ եղան դըրախտէն դուրս . և զաւակներ ծընան , կայէն և Արէլ :

Կայէն չար ու նախանձոտ սիրտ ունէր . իսկ Արէլ հնազանդ և բարի էր . Աստուած և ծնողք կը սիրէին զԱրէլ : Կայէն վար ու ցանք կ'անէր . Արէլ գառներ կ'արածէր : Կայէն դէշ յորեն և դէշ պտուղներ կուտար Աստուծոյ պատարագ . Արէլ ընտիր գառներ : Օր մի կայէն խարեց իւր եղբայր , տարաւ գաշտ . զարկաւ ըսպանեց : Ծնողք շատ ցաւեցան , և Աստուած անիծեց զիայէն . նզան բուսաւ կայէնի գլուխ . և սարեր ու ձորեր անհանդիստ չարաշար կը շըրջէր . մինչեւ օր մի իւր թոռն Ղամէք

կարծելով թէ դաղան է՝ զարկեր ըստ  
պաներ է :

## ԴԱՍ 93

Աստուած միսիթարեց զԱդամ տա-  
լով նմա նոր որդի օրհնեալ Սէթ : Սէ-  
թայ ցեղն էին առը նահապետներ .  
Ենովք նահապետ շատ արդար էր .  
Աստուած դևա մարմնով հանեց երկինք :  
Մաթուսաղան ինն հարիւր վաթսուն ու  
ինն տարի ապրեցաւ :



## ԴԱՍ 94

Նոյ նահապետի ժամանակ՝ մարդիկ  
չարացան . զԱստուած մտացան : Աստ-  
ուած ջրհեղեղ արաւ աշխարհիս վրայ .  
Քառասուն օր շատ և շատ անձրեւ եւ-

կաւ շարունակ . բոլոր շԷնքեր փլան .  
մարդիկ և կենդանիք մեռան . մէկ տա-  
րի ջուր ծածկեց բոլոր երկիրս : Միայն  
ապրեցաւ Նոյ արդար նահապետ և իւր  
երեք որդիք և ընտանիք . նաեւ ամեն  
կենդանիներէն արու և էդ , որ առեր  
մտեր էր փայտէ տապանին մէջ . զոր  
Աստուած հրամայեր էր իրեն շինել :

## ԴԱՍ 95

Երբ ցամքեցաւ ջուր երկրէն , Նոյի  
տապան նստաւ Հայաստանի Մասիս լե-  
ռանը վըրայ : Այն տեղէն իջաւ Նոյ նա-  
հապետ , իւր որդիք , ընտանիքը , և հա-  
նեց տապանի մէջ պահած կենդանիք ,  
որ ելան բազմացան և նորէն լցին եր-  
կիր :

Նոյ նահապետի որդւոց անուններն  
են . Սեմ , Քամ , Յարէթ :

## ԴԱՍ 96

Նոյ նահապետ տապանէն ելնելով  
Աստուծոյ զոհ մատոյց և գոհացաւ որ  
զարդարներ կը պահպանէ և մեղաւոր-  
ներ կը պատճէ . Նոյ բնակեցաւ Մասի-

սի ստորոտ , Ակոռի և Նախջեւան . ուր  
նորէն երկիր վարեց ու ցանեց , բոյսեր  
և ծառեր մըշակեց , խաղողի որթ տըն-  
կեց . գինի հանեց խըմեց . օր մի չփի-  
տութեամբ գինովցաւ նոյ նահապետ .  
Քամ խնդաց հօր գինովութեան վրայ .  
Նոյ նահապետ անիծեց այն անշնորհք  
որդին , և օրհնեց Սեմն ու Յաքէթ :

### ԴԱՍ 97

Նոյի այս երեք որդիքներէն բազ-  
մացան մարդիկ երկրիս վրայ . և նոցա  
երեւելիներ գացին Բարելոնի աշտարակ  
շինեցին . շատ մեծ և բարձր , որ կ'ու-  
զէին ծայր մինչեւ երկինք հասցնեն :  
Աստուած բարկացաւ՝ կործանեց այն աշ-  
տարակ , և խառնակեց ամենու լեզուն .  
մինչեւ այն ժամանակ մէկ լեզուով կը  
խօսէին :

Այս խառնակ լեզուներէն մէկ մէկ  
ազգ ձեւացան մարդիկ , և խումբ խումբ  
ցրուեցան աշխարհիս երեսը . հետզետէ  
աւելի շատցան և զԱստուած մոռացան .  
դարձեալ կուռք կը պաշտէին Աստու-  
ծոյ աել :



### ԴԱՍ 98

Այս ժամանակ Աստուած կոչեց  
Աբրահամ նահապետ , որ Նոյի Սեմ որ-  
դւոյն ցեղէն էր . յայանեց զինքն Աբ-  
րահամուն և Աբրահամ հաւատաց յԱս-  
ուած . շատ բարի և հաւատարիմ էր Աբ-  
րահամ . Աստուած օրհնեց զնա . և խոս-  
ացաւ որ նորա որդիք շատնան երկրիս  
վրայ . աւետեաց երկիր ժառանդեն . և  
Քրիստոս նորա ցեղէն ձնի . ու նոքա  
լինին Աստուծոյ ընտրեալ ազգ :

### ԴԱՍ 99

Աստուած շատ սիրեց զԱբրահամ .  
և իւր ծերութեան ժամանակ աւետ-

Եաց որդի շնորհեց նմա իսահակ : իսահակ երբ մեծաւ՝ Աստուած փորձելու համար հրաման արաւ Աբրահամին , որ իւր սիրելի որդին մորթէ զոհ անէ իրեն . Աբրահամ իսկոյն տարաւ զիսահակ կը մորթէր , բայց Աստուած չթողուց . ու կրկին օրհնեց զհայրն՝ որ սիրեց զինքն . օրհնեց և զիսահակ , որ հընազանդ էր հօրն :

## ԳԱՍ 100

Սոդոմ գոմոր քաղաքի մարդիկ շատ մեղք և չարիք կը գործէին . Արդար Ղովտ Աստուծոյ կողմէն կը խրատէր զանոնք ու չին ուղղուեր : Աստուած հրամայեց Ղովտին՝ գուրս եւաւ քաղաքէն . և երկնքէն կրակ թափեցաւ այն քաղաքի վրան , չենքեր ու մարդիկ այրեց կործանեց :

## ԳԱՍ 101

Իսահակ նահապետին երկու որդի եղան . անդրանիկ Եսաւ և կրտսեր Յակոբ : Հայր Եսաւին շատ կը սիրէր , մայր՝ Յակոբին : Օր մի Եսաւ որս անելէն եկաւ , Յակոբ սսպնապուր եփեր էր . Եսաւ իր անդ-

րանկութիւն տուաւ Յակոբին և այն սսպնապուր առաւ կերաւ . իսահակայ օրհնութիւն բոլոր ժառանգեց Յակոբ : Եսաւ նախանձեցաւ Յակոբին , կ'ուզէր մեռցընել . Յակոբ իտիսաւ ուրիշ երկիր . ճանապարհին Աստուծոյ հրեշտակ երեւցաւ Յակոբին և ասաց . «Դու պիտի շատ մեծ մարդ լինիս . հարուստ և շատ զաւակաց տէր . Աստուած քո որդիք պիտի բազմացընէ , և քո որդիք պիտի անէ իրեն ընտրեալ ժողովուրդ , ինչպէս ասաց Աբրահամին» :

## ԳԱՍ 102

Տեսիլք եւս տեսաւ Յակոբ . սանդուղ մի դրուած էր երկրէս երկինք , ուր էր Աստուած . որոյ վրայէն մարդիկ կ'ելնէին երկինք և հրեշտակներ կ'իջնէին յերկիր . Յակոբին անուն Աստուած փոխեց իսրայէլ . այս անուամբ իւր ազգն եւս ասուեցաւ իսրայէլ :

Յակոբ գնաց Լաբանայ քով հովիւ եղաւ և նորա փեսայ դարձաւ . տասնու երկու զաւակ ծնաւ , շատ հարստու-

թեւն և շատ ծառաներ առնելով դարձաւ եղաւ իւր հայրենիք :



## ԴԱՍ 103

Յակոբ նահապետի որդիք հովիւ էին . Յովսէփ գեղեցիկ՝ Յակոբայ պղտիկ տղան էր , զոր շատ կը սիրէր Յակոբ . սորա վերայ նախանձեցան միւս եղբայրներ : Յր մի երբ Յակոբայ միւս որդիք գաշտն էին , Յովսէփ հաց տարաւ եղբարց : Եղբայրներ բռնեցին զինք ձգեցին հորի մէջ . աղա հանին վաճառեցին Եղիպտացի վաճառականի մի , որ տարաւ իր հետ յԵղիպտոս : Եւ Եղբայր-

ներն ասացին իրենց հօր՝ թէ ո Գաղաններ կերած են զՅովէփ :

Ծերունի հայր շատ լաց և սուդ պահց Յովսէփի համար . և նորա տեղ՝ նորա փոքր եղբայր Բենիամին կը սիրէր :

## ԴԱՍ 104

Յովսէփի տիրոջ կին չարութեամբ զըրպարտեց զՅովսէփ , ու ձգեցին 'ի բանտ : Յր մի Եղիպտոսի թագաւոր երազ էր տեսել . Հրաման հանեց թէ այն երազ ո՛վ որ մեկնէ , շատ մեծութիւն կուտայ նմա : Յովսէփ բանտէն հանին տարան . մեկնեց , որ եօթն տարի շատ առատութիւն պիտի լինէր . և եօթն տարի սովորացաւոր՝ Յովսէփի իմաստութեան վըրայ զարմացաւ և զնա կարգեց իւր տեղ թագաւոր : Յովսէփ շատ ցորեն ժողվեց ամբարեց . և այն սովոր տարիներ բոլոր երկրին հաց տուաւ և կառավարեց . ուժեւ երկիրներէ կուգային ցորեն կը գընէին Յովսէփէն :



## ԴԱՍ 105

Յակոբ նահապետ իւր որդիներ զըրկեց որ երթան ցորեն գնեն եգիպտոսէն :

Յովսէփ իր եղբայրներ տեսաւ՝ իսկոյն ճանաչեց . բայց եղբայրներ զի՞նք չըճանչցան : Ներեց Յովսէփ իր եղբարց չարութեանը . լացաւ իր հօր մօր սիրոյն և նոցա կարօտոյն . ճանչցուց զի՞նքն , և կանչել տուաւ ծնողը և եղբայրներ յեգիպտոս , բնակեցոյց զանոնք գեսէմ , եգիպտոսին մօտ . ու կերակրեց և տուն տեղ տըվաւ նոցա :

Խիստ ծերացաւ Յակոբ նահապետ . իւր տասն երկու որդիքն օրհնեց . նոցա մէջէն աւելի Յուդայն օրհնեց , մարդարէանալով որ Քրիստոս նորա ցեղէն կը ծնի . և այն Յուդայի անունով իսրայէլի ազգ՝ Յուդայի ազգ եւս ասուեցաւ :

## ԴԱՍ 106

Յակոբայ սերունդ մնաց գեսէմ . Քաղմացան , և ժամանակ անցնելով ուրիշ

թագաւորներ նստեցան յեգիպտոս . մոռցուեցաւ Յովսէփի բարերարութիւն . ակսան Եգիպտացիք չարչարել զիսրայէլացիներ . եղեգն կը մանրէին կաւի մէջ կոխել կուտային . և շատ կերպ նեղութիւն : Կանչեցին զԱստուած , և Աստուած ինչպէս խոստացեր էր Աքրահամ նահապետին , իսահակին և Յակոբին , գթացաւ իսրայէլի վրայ :

## ԴԱՍ 107

Այս ժամանակ Եգիպտոսի թագաւոր հրաման արած էր որ իսրայէլացւոց նոր ծնած արու զաւակներ ձգեն ջուր՝ խեղդեն : Մովսէս ծնաւ . իւր մայր զրեք ամիս գաղտուկ պահպանեց զի՞նքն . բայց վերջապէս վախնալով թագաւորէն՝ մետուկի մէջ գըրաւ , ծեփեց՝ ձգեց գետ . ջուր տարաւ զՄովսէս , և Մովսէս կուլար մնառուկին մէջ : Թագաւորի աղջիկ կը տեսնէ այն մնառուկ , կը հանէ , կը բանայ . Մովսէս կ'առնէ իրեն որդեգիր . և Մովսէս կը մեծնայ թագաւորի տան մէջ . այն

ժամանակի ամեն գիտութիւն և իմաստութիւն սորվելով :

իրեն ասեր էին թէ ինքն Հրէից աղգէն է :

### ԴԱՍ 108

Մովսէս օր մի ելաւ շըջելու . տեսաւ որ մէկ Եգիպտացի և մէկ իսրայէլացի կը կռուէին . Մովսէս զարկաւ ըսպանեց զեգիպտացին և ծածկեց աւազի տակ նորա մարմին . երբ յայտնուեցաւ այս բան , Մովսէս փախաւ Մադիանացւոց երկիր . ամուսնացաւ այն տեղ , և հովուութիւն կ'անէր իւր աներով ոչխարներուն :

### ԴԱՍ 109

Օր մի Քորեք լեռան վրայ մորենիի թուփ մը տեսաւ Մովսէս , որ կրակի բոցով կը վառուէր սաստիկ . մօտ գնաց Մովսէս , և Աստուծոյ ձայն բոցի մէջէն կանչեց Մովսէսին . «Մի՛ մօտենար . կօշիկներդ հա՞ն . այս տեղ սուրբ է . ես եմ Աբրահամու , իսահակայ և Յակոբայ Աստուած » : Զարհուրեցաւ Մովսէս , և

Աստուած ասաց կրկին . « Իսրայէլի խեղճութիւն տեսայ . նոյա աղաղակ լսեցի . պիտի փրկեմ զիրենք Եգիպտացւոց գերութենէն . ե'կ զքեղ առաքեմ թագաւորին » . և զրկեց Աստուած զՄովսէս որ գնաց յԵղիպտաս . հրաշից զօրութիւն տուաւ Աստուած՝ Մովսէսին :

### ԴԱՍ 110

Մովսէս գնաց տու Փարաւօն . Աստուծոյ հրաման յայտնեց . բայց Փարաւօն աւելի չարչարեց զիսրայէլ և չաղատեց : Վասն որոյ Աստուծոյ հրամանաւ Մովսէս տասն կերպ պատիժ տուաւ Եգիպտացւոց : Գետերու ջրեր արիւն դարձան . տուներու մէջ գորտեր լցան . շանածանձեր՝ մարդիկ կը չարչարէին . մահտարաժամ տիրեց . ժողովուրդ բորսուեցաւ . կարկուտ՝ հունձքեր զարկաւ . որոց մնացորդ՝ կերաւ մարախ . բոլոր Եգիպտոս մութ բռնեց . Աստուծոյ հրեշտակ՝ կոտորեց Եգիպտացւոց անդրանիկներ . ապա վախցաւ Փարաւօն և թսղուց որ երթայ իսրայէլ :

## ԴԱՍ 111

**Մովսէս մարգարէն Աստուծոյ հրա-**  
մանաւ կարմիր ծով սրատոեց . ջրեր  
բացվեցան մէջ տեղ եղաւ ցամաք . իս-  
րայէլի ժողովուրդ անցաւ . Երբոր Փա-  
րաւօն և Եփիպտացիք ձիերով կառքե-  
րով վազեցին "Ե Խորացէլացիներն ար-  
գիլին , ծովու ջրերն իրարու կպան , և  
զանոնք իրենց մէջ խեղդեցին :

Փրկութեան տօն Զատիկ կատարե-  
ցին Խորացէլացիք մեծ հանդիսիւ , "Ո  
ամէն տարի այն օր կ'անէին . նա եւ  
շատ օրէնքներ դրաւ իրենց Մովսէս :

## ԴԱՍ 112

Քառսուն տարի Սինա անապատին  
մէջ բնակեցան Խորացէլացիք . Աստուած  
պահպանեց զանոնք : Ոչ իրենց զենստ  
հինգաւ , և ոչ մէկ բանի կարօտ եղան :  
Հացի տեղ մանանայ կուտար իրենց  
Աստուած , որ երկնից ամպերէն կ'իջնէր  
ամէն օր . և մսի տեղ լորամարդի թըռ-  
չուն կուտար՝ կ'ուտէին :

Ծարուեցան . Մովսէս դաւազն

զարկաւ՝ ապտռաժ քարէն լուր բղխեց .  
յերեկներ ամազ լրենց հովանի եր . ու  
արեւ զերենք չընեղէր . գեշերներ լու-  
սեղէն սիւն կ'առաջնորդէր իրենց :

Աստուած հրամայեց , Խորացէլացիք  
կուտեցան Ամաղէկացւոց հետ ու կոտո-  
րեցին զանոնք :



## ԴԱՍ 113

Աստուած զՄովսէս մարգարէն կան-  
չեց Սինայ լեռ . այն տեղ երեւեցաւ  
նմա իւր փառօք . Մովսէս չէր կարող  
հայիլ Աստուծոյ ահաւոր և լուսափայլ  
երես : Տասնարաննայ օրէնք դրեց Աս-  
տուած քարեղէն տախտակի վրայ՝ տըլվաւ

Մովսէսին . և Մովսէս տրվաւ ժողովը բրդեան , որ սոքա են :

Ա . Ես եմ քո Տէր Աստուած , որ զքեզ Եգիպտոսի ծառայութենէն ազատեցի , զիս միայն ճանչնաս քեզ Աստուած :

Բ . Կուռքեր չը շինես պաշտես :

Գ . Քո Տեառն Աստուծոյ անուն ընդունայն տեղ չառնուս բերանդ :

Դ . Շաբաթ օր սուրբ պահես . այն օր չը գործես . Աստուծոյ օրն է այն օր :

Ե . Հայրդ և մայրդ պատուէ :

Զ . Մի՛ սպանաներ :

Է . Մի՛ շնար :

Ը . Մի՛ գողանար :

Թ . Մի՛ սուտ վկայեր :

Ժ . Ընկերոջ՝ ունեցածին մի՛ցանկար :

## ԴԱՍ 114

Ահարօն՝ Մովսէսի եղբայր , կ'օծուի քահանայապետ Աստուծոյ հրամանաւ . Վկայութեան խորան շինել կու տայ Մովսէս . նորա առաջ կու գային կ'աղօթէին և զոհ կը մատուցանէին : Քանի անդամ իսրայէլացիք մեղք գործեցին , բարկա-

ցուցին զԱս սուած . և Աստուած անոնցմէ շատ մարդ մեռցուց :

Աստուած ուրիշ շատ օրէնքներ ու պատուէրներ ևս տուաւ Մովսէսի ձեռքով իսրայէլացւոց աղդին :

## ԴԱՍ 115

Մովսէս չը հասաւ Աւետեաց երկիր . ինքն մեռաւ , և Յեսուն Մովսիոի տեղ եղաւ առաջնորդ իսրայէլին , ու տարաւ զանոնք Աւետեաց երկիր : Այն տեղի Քանանացի աղդեր ջարդեցին իսրայէլացիք . Յորդանան գետ հրաշքով երկուքի բաժնուեցաւ : Երիքով քաղաքի վրայ դնացին , որ երկաթէ եօթն պարիսպով ամրացած էր . առանց պատերազմելու՝ միայն աղօթքով հալեցան այն երկաթներ , և իսրայէլացիք տիրեցին քաղաքին :

Յեսուն օր մի կռուոյ մէջ հրամայեց որ կայնի արեգակն , և Աստուծոյ հրամանաւ կայնեցաւ , մինչեւ կոիւն լրացաւ : Յեսուն բաժանեց այն երկիր իսրայէլացւոց տասն ու երկու ցեղին վրայ :

## ԴԱՍ 116

Դատաւորաց իշխանութիւն հաստատեց Աստուած իսրայէլացւոց մէջ . այս դատաւորներ կը կառավարէին զազդն :

Թագաւորութիւն ևս տուաւ այս ազգին Աստուած . և առաջին թագաւորն եղաւ Սաւուղ, որ վերջ չար մարդքարձաւ, և դիւահար եղաւ :



## ԴԱՍ 117

Սամուէլ մեծ մարդարէ էր . Աստուած ասաց Սամուէլին որ գնաց զԴաւիթն օծեց թագաւոր՝ Սաւուղին տեղ :

Դաւիթ խաչնարած հովիւ էր, բայց չատԱստուածասէր, իմաստուն, բարի և կտրիճ, որ շատ զօրացոյց իսրայէլի ազգ, բարեկարգեց թագաւորութիւն . մարդարէական հոգւով Սաղմոս գրեց: Դաւիթ շինեց Սիօն քաղաք . Դաւիթ իր մանկութեան ժամանակ այլազգեաց Գողիաթանուն ահագին հսկայն մէկ պարսաքարով զարկաւ սպանեց :

## ԴԱՍ 118

Սողոմոն իմաստուն՝ Դաւիթի որդին էր, որում Աստուած այնչափ իմաստութիւն տուաւ : Սա շատ գիրքեր գրեց . Երուսաղէմի այն անհման տաճար շինեց: Սողոմոն վերջ մոլորեցաւ իոր կնիկներէն և կուռք պաշտեց :

Սողոմոնէն յետոյ իսրայէլի թագաւորութիւն երկու ճիւղ բաժնեց Աստուած: Մէկ քանի թագաւոր միայն բարի էին: Միւսներ չարութեամբ կ'ապրէին և չարութեամբ կը կառավարէին Աստուածոյ ժողովուրդ, այնպէս որ մոռցան զԱստուած և եղան կոապաշտ :

աստուած բարկացաւ . և Առորւոց Նա-  
բուգոդոնոսոր թագաւոր զրկեց որ ե-  
կաւ Երուսաղէմի տաճար և քաղաք քա-  
կեց , ու բոլոր ժողովուրդ տարաւ գերի  
Ասորեստան :

### ԴԱՍ 119

Իսրայէլացիք՝ Եօթսուն տարի գերի  
մացին . զղջացան , Աստուած ողորմեցաւ  
դարձուց զանոնք իրենց երկիր . և նորէն  
շինեցին քաղաքն ու տաճար . և կրկին  
պայծառացուցին իրենց հաւատք ու  
երկիր :

Աստուած միշտ մարդարէներ կը  
զրկէր Իսրայէլի մէջ , ուր կը քարոզէին  
նոցա Աստուծոյ պատուէրներ . կ'զգու-  
շացնէին որ մեղք չգործեն . կուռք չը  
պաշտեն . և կը միմիթարէին ըսելով թէ  
« Աստուած Փրկիչ պիտի զրկէ Իսրայէ-  
լին » , որ է Քրիստոս :

### ԴԱՍ 120

Վերջեր Ասորւոց Անտիռքոս թա-  
գաւոր մեծ հալածում հանեց Իսրայէ-  
լացւոց վրայ . տաճարի զարդեր յափրշ-



ցին , և մեռաւ . մարմին գերեզմանի մէջ թաղուեցաւ երեք օր : Հոգւով գնաց դժոխն աւրեց . սրբոց հոգիքն սատանայի տանջանքէն ազատեց հանեց երկինք : Ինքն յարեաւ ՚ի մեռելոց , համբարձաւ յերկինս . ու աշխարհիս վերջ պիտի գայ դատաստան անէ ամէն մարդոց ։ արդարոց արքայութիւն տայ , և մեղաւորաց տանջանք :

Տասն երկու առաքեալ ունէր Քրիստոս . որ իւր աշակերտներն էին , և միշտ երեն հետ կը շրջէին աշխարհիս վրայ : Սոքա քարոզեցին զՔրիստոս Աստուծոց բոլոր մարդկանց . և ամենեցուն ուսուցին Քրիստոնէութեան հաւատք , իրենք ևս Քրիստոսի պէս չարչարուելով , խաչուելով նահատակուեցան : Պօղոս առաքեալ յառաջ թշնամի էր Քրիստոնէից , բայց Քրիստոս հրաշքով զնա դարձուց և առաքելութեան չնորհք տուաւ . որ քան զամէն առաքեալներ շատ մարդ հաւատացուց Քրիստոսին :

Մատթէոս , Մաքոս , Ղուկաս , և



## ԴԱՍ 121

Քրիստոս Աստուծուծ էր , զմեղ մեր մեղքէն ու սատանայի ձեռքէն ազատեռ համար մարդ եղաւ , Մարիամ Աստուծածածնէն ծնաւ : Իրեսուն երեք տարի մնաց աշխարհիս վրայ : Սուրբ Յովհաննէս Մկրտչէն մկրտուեցաւ . Հօր Աստուծոյ կամք և երկնից արքայութիւն քարոզեց : Շատ հրաշքներ գործեց : Կոյրեր կը լուսաւորէր , կաղեր կը քալեցընէր , ամեն տեսակ հիւանդներ կը բժշկէր , մեռեալներ կը յարուցանէր : Իւր աշակերտ Յուղան մատնեց զինքն : Քահանայք և Քարիսեցիք բռնեցին , չարչարեցին , խաչ-

Յովհաննէս, այս չորս աւետարանիներ  
գրեցին Քրիստոսի սուրբ Աւետարան :

Քրիստոսի առաքեալներն հաստա-  
տեցին Քրիստոսի եկեղեցին . և սուրբ  
Հայրապետներ հետզետէ կառավարե-  
ցին ու կը կառավարեն սուրբ Հոգւով  
մինչեւ աշխարհիս վերջ :

### ՎԵՐՋԱԲԱՆ

Քեզ կը նուիրեմ այս ընթերցարան ,  
հայ տղայ : կարդալով զայս՝ սիրէ զԱս-  
տուած , որ զքեզ կ'օրհնէ . միշտ լսէ Աս-  
տուծոյ ձայն որ զքեզ կը խրատէ :

Տեսար դպրոց և ուսումն , ի՞նչ ա-  
ղէկ բան է : Վարժապետի հետ գնացիր  
զրօսանք , ի՞նչ սիրուն բաներ տեսար ,  
ի՞նչ բարի խրատներ լսեցիր , միտքդ-  
պահէ :

Տեսար այն հայ տղայն , թէ ի՞նչ  
սուրբ սրտով աղօթք կ'անէր առ Աս-  
տուած . ուսիր և դու ևս այնպէս աղօթեա-  
մնի քաղաք լալով կը կանչէր զքեզ :

Հմոռանաս նորա ցաւոց գորովական ձայն ,  
երկինք , արև , ամպ , անձրև , եր-  
կիր , ջուր , աղբիւր , գետ , հեղեղ , ծով .  
գաշտ , լեռ , ձոր , անտառ , չորքոտա-  
նիք , թռչուն , ղեռուն , ձուկ , մարդ ,  
գեղ . քաղաք , այս գրքի մէջ տեսար ,  
ճամ , օր , շաբաթ , ամիս , տարի ,  
եղանակ , գրուած կայ սորա մէջ . որ  
քո գիտցած բաներն են :

Կուսակալ , դատաւոր , զօրք , թա-  
գաւոր ճանչցար :

Կաթուղիկոսի , Պատրիարքի , ա-  
ռաջնորդի , վարդապետի հետ խօսեցար .  
և սահմանադրական հայ դարձար :

Աշխարհներու անուն լսեցիր :

Մեր Հայոց ազգին և Հայոց աշ-  
խարհին վրայ շատ բաներ ուսար :

Դու Հայկին և Հայաստանի որդին  
ես : ի՞նչ կտրին , բարի և իմաստուն  
հայրեր ունեցեր ենք , նոցա անուն կար-  
դացիր : ի՞նչ աննման հող ու ջուր ունի  
Հայաստան . սիրէ զանոնք , և բնաւ մի'  
մոռնար :

100

Աշխարհի սկզբան, Աստուծոյ արար-  
 չափորժութիւն անսար : Ադամի եւայ,  
 կայքին, Արէլ, Գլոհեղեղ, Նոյ նահապետ,  
 Արրահամ, Սահակ, Յակոբ, Յովանէփի  
 գեղեցիկ, Մովսէս մարդարէն, Խորայէլի  
 ազգ, Յեսուն, դատաւորներ, Թագա-  
 ւորներ, Դաւիթ մարդարէն, Սողոմօն  
 իմաստուն, Շամունէ, Մակաբէն, Իրենց  
 լեզուով խօսեցան քեզ հետ :

Քրիստոս Աստուած ծնաւ Մարիամ  
 Աստուածածնէն : Իւր հրաշքներ, մեր  
 մեղաց համար խաչուիլ, թաղուիլ, դը-  
 ժոխք աւրել, յարութիւն առնել, եր-  
 կինք համբառնալ, դատաստան դալ:

Այս ամենուն կը հաւատաս . տեղ-  
 եակ եղար :

Առաքեալներ և հայրապետներ սուրբ  
 եկեղեցին շինեցին, որում դու որդի  
 ես . օրէնքն զքեզ, որ սուրբ Հոգւով  
 զօրանաս, չնորհալի մարդ, ճշմարիտ Հա-  
 և Քրիստոսի արքայութեան որդի լինիս  
 ամէն :



4338  
2013

Հայաստանի Ազգային գրադարան



NL0439466

